



7.925
+ 17



ՀԵԽՈՆԴ ԱՐՔ. ԴՈՒՐԵԱՆ

Իր Կեանին ու Գործը



Կազմեց Յ. Պ. ԳԱԼԷՄԺԵԱՐԵԱՆ
Կենսագրութիւն Ա. ԱԼՊՈՅԱԶԵԱՆ



1934
Տպ. ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՒԹ
Գանձիք, Եղիպատ

A 11
79833



69rη

Հրատարակութիւն

Ասմակ - Մելոդ


Տպագրուած





ՆԱԶԱՏԱԿ

Տ. Արքանդ Ա. ՊՐՈՎԵԴԻՄՆՈՎՈՍ ԴՐԻՋԵԱՆ
(29 Դեկտ. 1879 — 24 Դեկտ. 1933)



Երգեմք ճեզ երգս զնրեշտակոկան զժայնըս, յաւէժս եւ վայելուչս, մտերիմս եւ ներբողեանս. ով սուրբ Ղեւոնդեանք:

Առաւ ել պարծիմք ճեօք սուրբ հօտապետք Թրիստոսի. յօրինեալը եւ յարդարեալը տաճարը սուրբ, մարբեալը օթեվանք տէրութեան երկնաւոր թագաւորին. ով սուրբ Ղեւոնդեանք:

Իսկ ի ճեղմանէ արեան մերոյ հոստ անոյշ բուրեաց ի յերկինս, եւ ճուառեցաւ Տէր ի հոստ անուշից ընդ կամաւոր պատարազս ճեր. ով սուրբ Ղեւոնդեանք:

Որք համբարձայք ի կաճառս սերովրէից նւ ի դասս քերովրէից. բարեխոսեցէր առ Տէր վասն անժանց մերոց. ով սուրբ Ղեւոնդեանք:

Շարական Ղեւոնդեանց

ԱԹԱՁՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅՈՑ

Գ Ա Հ Ի Ր Է

№. 777

22 Մարտ, 1934

Մեծայաց

Տիար Յակով Գալէմենարեան
Տպարան «Սահմակ-Մեսրոպ»

Առ.

Ազեիւ Միքելի.

Աշխատաւթեանս սեղանին վրայ պրակ առ.
պրակ իրարու վրայ կը բարձրանան նահատակ
Դուրեան Սրբազնի յիշատակին նոյիրուած ծեր
այնքան սիրուն, ճաշակաւոր, կուկիկ եւ զնանաւելի
աշխատաւթիւնը, որուն մէջ խնամեալ ընտրութեամբ
եւ խելացի դասակարգութեամբ* եկած բազմած են
Ամերիկայի Հայոց մարտիրոսեալ Առաջնորդին բիւրեղ
մտածութիւնը:

Եթէ Դուրեան Սրբազնի նահատակութիւնը
պատճառ մը եղաւ որ ամէնուն սրտին մէջ բարձրա-
նայ սեղան մը պաշտամունքի իր արիւնով սրբա-
զործուած եւ նուիրուած իր անթառամ յիշատակին՝
ներկայ հատորին ընթերցումն ալ, հոգեկան վայելը
ամէնուն համար, կենդանի եւ վառ պիտի պահէ
մարտը սէլը հանդէպ իր ազնուական անօրին, որ
եղաւ սիրոյ քարոզիչը հայոց ժողովուրդին եւ մար-
տիրոսացաւ պարտականութեան ճամբար վրայ՝ նա-
հատակի փառապսակը իր անրիծ ճակարին:

Ներկայ հատորին հրատարակութիւնը կը
ծզսի երկու նպատակի.—

Առաջին, նահատակ Սրբազնի մտածում-
ներու ընթերցումով Ղեւոնդ Արքապիսկոպոս Դուրեա-

Նի անմը եւ յիշատակը յարգանքի եւ սիրոյ արժանի ընծայել ամէն հայու հաւասարապէս, ամէն հայու կ'ըսեմ վասնզի կը հուաստամ թէ Ամերիկայի Հայոց Նահատակ Առաջնորդին մէջ նշմարիս հոգեւորականը նաև յաջուակէն վերջ ամէնուն կողմէ՝ պիտի փարատին այլ եւս այն թիւր ու սխալ կարծիքները որոնք պատճառ դարձան Հայաստանեայց Եկեղեցւոյ արժանաւոր պաշտօնէին Եղերական մահուան :

Երկրորդ, կինդանի պահել հայ մտածումին մէջ նիւ Եօրքի Ս. Խաչ Եկեղեցիէն ներս, Տիրոջ սեղանին առջեւ գործուած ոմիրին տպաւորութիւնը իր բատմանի ահաւորութեամբ:

Անմիջապէս ըսեմ թէ անկեղծօրէն կը բաղմամ որ մարին բոլոր կիրքերը, վերջ զանեն ազգակործան պայրարները, կը բաղմամ մանաւանդ որ Նահատակ Սրբազնին անմեղօրէն հոսած արիւնը իրքեւ ծիրանի հաշուութեան ծիսածանուի հայ զաղթաշխարհի Երկնակամարին վրայ եւ նոյն այդ արիւնը ըլլայ շաղախ սրբազն միութեան եւ միաբանութեան եւ հայ մարդուն մեռուզ դաշունահար ինկող հայ պատկառելի Եկեղեցականին արիւնլուայ պատկերին ի տես անզամ մ'եւս խուզի հայ խղճմտանքը եւ հայոց ժողովուրդը առնէ իր վճռական որոշումը՝

Եեւոնդ Արքեպիսկոպոս Դուրեան վերջին զոհը պէտք է ըլլայ հայ Եղերայրատպան պայրարին:

Այն ատեն Հպիտի սգանք իր Եղերական մահը եւ ամէնս յարգանքով եւ ճիացումով պիտի խոնարհինք իր խնկելի յիշատակին առջեւ ըսելով՝

Յիշատակն արդարոց օրնութեամբ Եղիցի:

ԱՂՕԹԱՐԱՐ

ՄԱՄԲՐԵԼ ԵԳԻՍԿՈՊՈՍ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Մաս

Ղեւնդ Արքեպոս. Դուռեան կենազբական	11 (Արշակ Ալպօյանեան)
--------------------------------------	--------------------------

Բ. Մաս

Ղեւնդ Արքեպոս. Դուռեան ինք իր մեջ 333 մէջբերումներ իր բարողներէն Քաղեց եւ դասաւորեց Յ. Գ. Պ.	74
--	----

Գ. Մաս

Եղեննեց ետք.—	
Ազգային սուզը	125
Երկու նեռազիրներ	127
Կը դատապարհնեն	128
Եղերաման վախճան Տ. Ղեւնդ Արքեպոս. Դուռեանի	132
Տիսուր ախտանշան	136
Խօս Թորգոս Պատրիարք Դուռակեանի	142
Հայաստանեայց Եկեղեցւոյ սուզը	144
Խօս Մամբրէ Նպա. Սիրունեանի	147
Կղ նմաննի մը ձայթը	152
Արձագանդ մամլոյ	159
Քաղեց եւ դասաւորեց Յ. Գ. Պ.	

Ա.

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՂԵԽՈՆԴ ԱՐՔԵՊ. ԴՈՒՐԵԱՆ

Ամերիկայի եղերաբախստ առաջնորդը
որ զոհ գնաց՝ նղբայրասպան դաւադրու-
թեան մը, կը զրաւէր հայ եկեղեցականու-
թեան մէջ որոշ տեղ մը՝ իբր վերանորոգ-
չական դպրոցի պատկանող կղերական մը:
Անիկա եռանդուն ջատագով մըն էր եկե-
ղեցւոյ բարեկարգութեան, թերեւս ազդե-
ցութեամբը իր ընթերցումներուն:

Ինքն միակն է զրեթէ հայ եկեղեցա-
կանութեան մէջ որ անկլօ—սաքսոն աղ-
քիւրէ ներշնչուած է առաւելապէս, վա-
զուց մասնաւոր նախասիրութիւն մը զգա-
լով անզլերէն լեզուին համար եւ զայն

ընտրելով իբր մտաւոր զարգացման միջոց, անշուշտ յատուկ հայեցողութեամբ մը: Եւ ասոր համար անզլերէնի ուսման նուիրած է ինքզինքն ինքնաշխատութեամբ վասնզի Արմաշի դպրեվանքին մէջ անզլերէնի դաս գոյութիւն չունէր եւ Պէրպէրեանի մէջ իր ստացած ծանօթութիւնները չափազանց նախնական էին:

Նկատի ունենալով դաւանանքի ու ծիսական այն հանգիտութիւնները որոնք ունին Հայ եւ Անզլիքան եկեղեցիները, Դեւոնդ Արքեպ. Դուրեանի այս նախափրութիւնը հայ եկեղեցականութեան համար նոր ուղի մը կը բանար մշակութեան եւ ուսումնասիրութեան: Իր գործերուն մէջ ալ կը տեսնուի այդ ազդեցութիւնը եւ ներշնչումը որ անիկա ստացած է այդ մեծ աղքիւրէն, որ իրապէս մեծ սնուցուցիչ մը կընար ըլլալ արդիական ըմբռնումով մեր աղքատ կրօնական գրականութեան եւ մանաւանդ Ս. Դրոց ուսումնասիրութեան համար:

Նեւոնդ Արքեպ. Դուրեան ոչ միայն

անզլերինը միջոց ծառայեցուցած է քաղելու, համար ծանօթութիւններ այլ նաեւ անիկա գործի մը դարձուցած է Հայ Եկեղեցին ծանօթացնելու անզլիախօս ազգերու ինչ որ իր կարգին թանկագին ծառայութիւն մըն էր:

Դուքնեան Արքեպ. գործունեայ ու աշխատող Եկեղեցական մըն էր որ իր կեանքը օգտակար ընծայել աշխատած է ուր որ ալ գտնուած է եւ ինչ աստիճանի մէջ ալ եղած է, եւ խորապէս ցաւալի է որ դաշունահար սպանուեցաւ իր կեանքին ամէնէն գործունեայ եւ փորձառութիւններով առլցուն մէկ շրջանին, երբ տակաւին կընար օգտակարապէս ծառայել Ազգին եւ Եկեղեցւ ոյն:

Իր սպանութիւնը ինչ շարժառիթ ալ ունեցած րլայ, ոեւէ կերպով արդարանալի ոճիր մը չէ, եւ անոնք որ այդ հրէշային խորհուրդը յղացան եւ այն սեւ ծեռքերը որոնք զայն գործադրեցին, իր խորքին ու ծեւին մէջ կըկնապէս եպերելի արարով մը մուր քսեցին խեղճ Հայ ժողո-

վուրդին ճակատին, օտար միջավայրի մէջ
կատարելով ոճիր մը որ ոեւէ խիղճ չի
կրնար արդարացնել ի՞նչ տեսակէտ որ ալ
ունենայ դատելու:

Յետադէմ ու վայրենի Արեւելքի մէջ
քաղաքակրթութեան զահակիրը ըլլալու
ծիրանի պատմուճանը ինքզինքին սեփա-
կանել յաւակնող Հայ ազգին համար այս
ոճիրը կրնայ վկայական մը դառնալ իր
արեւելեան յետամնաց եւ կէս վայրենի
վիճակը հաստատելու համար եւ մեր թըշ-
նամիներուն սքանչելի առիթ մը՝ վարկա-
բեկելու մեր Ազգը:

Նեւոնդ Արքեպ. Դուրեան, կը նահա-
տակուէր սեղանին առջեւ Եկեղեցիին ո-
րուն պաշտօնեան էր եւ որուն երբեք չէր
դաւաճանած ոեւէ կերպով:

Դաւադիրները որոնք այդ սեւ մտա-
ծումը ունեցած եւ զայն կանխամտածու-
թեամբ պատրաստած էին, պժգալի կիր-
քով եւ ստորին վրիժառութեամբ միայն
կրնան գործած ըլլալ այս յաւէտ դատա-

պարտելի ոճիրը, որ Հայ անունին արատ
կը բերէր:

Դեւոնդ Արքեակ. Դուրեսան կրնար իր
սխալները եւ տկարութիւններն ունենալ,
կրնար իր սեփական գաղափարը եւ հայ-
եացը ունենալ կարգ մը խնդիրներու հա-
մար եւ կրնային շատեր համամիտ յըլլալ
իրեն եւ նոյնիսկ մերժել եւ դատապարտել
զանոնք, սակայն ատիկա իրաւունք չէր
տար ոչ որի անդատաստան մահացնել
զինքը. վիճելի բնորյթ ունեցող գաղափա-
րական տարրերութեանց համար:

Հետեւաբար կը ցաւինք իր կորուստի
համար ոչ միայն իրը արժանաւոր եկեղե-
ցականի մը որ ծառայել գիտցած է եւ
իրը պատրաստուած մարդու մը՝ որ տա-
կաւին պատեհութիւնը ունէր ծառայելու
իր Ազգին եւ Եկեղեցւոյն, այլ նաեւ իրը
նահատակի մը՝ որ ապաշնորհ ու ոճրածին
մտածութիւնը ազգին գերազոյն շահերուն
դաւաճանող ո՞վ զիտէ ինչպիսի մարդոց,
—վասնզի ոճիրը ինչպէս ձեւը ցոյց կուտայ
խումբ մը մարդոց գործակցութեամբ կա-

տարուած է — զգեստնեց, այնքան եղերական պայմաններու մէջ, պաշտամունքի պահուն:

Իբր դպրոցական ընկերը զինքն ճանչցած ըլլալով իր կեանքին ու ասպարէզի սկզբնաւորութեանը եւ մօտէն հետեւած իր հանրային գործունէութեան, զիտեմ թէ Ղեւոնդ Արքեպ. Դուրեան, իբր մարդ միամիտ ու աննենգ զգացումներով, եւ պարզ հոգւով անհատ մըն էր, նուիրուած իր ասպարէզին՝ սիրովը անոր եւ խանդավառուած իր եկեղեցիովը որուն մէջ իսկ կը նահատակուէր:

Ղեւոնդ Արքեպ. Դուրեան, աշխարհական անունով Գառնիկ ծնած է 29 Դեկտ. 1879ին Սկիւտար: Որդին համեստ արհեստաւորի մը՝ աշակերտած է նախ Ս. Խաջի Թաղային վարժարանը, ուրկէ յետոյ փոխադրուած է Պէրպէրեան վարժարան, որուն մինչեւ Երէց կարգը յանախած է:

1896ին Ճեմարանին՝ — որ այն ատեն Պաղլար Պաշի փողոցը տուն մը փոխադրուած էր — ուսուցչութեան կը կոչուի:

A 79833

Դառնիկ մանկութենէն սնած ընտանիքի մը մէջ որ Պետրոս Դուրեստնի անունին հմայքն ունէր իր անցեալին յիշատակներուն մէջ եւ նոյն այդ օրերուն ունէր փառքը՝ Արմաշի դպրավանքին վերատեսուլը իրմէ մէկն ըլլալուն, վերացական հակոմներ ունեցող եւ երազող տղայ մը եղած է, որ իրը բարեպաշտ ու նկեղեցասէր ծնողքի մը զաւակը, նկեղեցւոյ շուրջը կը յածէր միշտ եւ իրը գալիք կը ծառայէր անոր:

Ինչպէս ինքն շատ գեղեցիկ կերպով մը նկարագրած է, առանց տեսած ըլլալու տակաւին «իրենց վարդապետը», մնձ հմայր մը ստեղծուած էր իր մէջ հանդէպ նղիշէ Դուրեստնի որուն հօրեղօրորդին էր: Տարիքին հետ իր մէջ աճող գիտակցութիւնը այդ հմայրը եւ սէրը՝ որ «իրենց վարդապետին» էր աւելի զարգացուցին եւ վերջապէս զինքն մղեցին Արմաշ 1898ին, ճոն նղիշէ Դուրեստնի շանըով դաստիարակուելու համար:

Հոն աշակերտեցաւ ն. դասարանին,

որուն աշակերտներուն թիւը, նորերու ընդունելութենէն վերջ, յանգած էր 22ի, եւ գպրոցական նոր տարիէն կը շարունակէր իր երրորդ տարւոյ դասընթացքը, իրենց մէջ ունենալով վեց երիցագոյններ որոնք արդէն իսկ փափաք յայտնած ըլլալով եկեղեցականութեան, սարկաւագ ծեռնադրուած էին:

Արմաշի Դպրեվանքը այդ պահուն կը գտնուէր իր ամէնէն յատկանշական մէկ շրջանին մէջ, վասնզի եղիչք Դուրեանի շունչը տիրական էր հոն, Օրմաննեան Պատրիարքութեան կոյուած եւ հեռացած ըլլալով Դպրեվանքէն:

Եւ այդ նոր շունչին ազդեցութեան տակ շատ բան փոխուեցաւ Դպրեվանքին մէջ, մատնաւորապէս ուսուցման մեթուներու եւ կրօնական ուսմանց նոր ոճով աւանդման տեսակէտով:

Դուրեան լայնահայեաց ուղղութեամբ, Ս. Գրոց ուսումնասիրութեան եւ աստուածաբանութեան համար գերմանական, անգլիական եւ ֆրանսական նորագոյն տեսու-

Թիւններուն հաղորդ ըրաւ իր աշակերտները եւ հին կերպերէն հեռու՝ նոր ու աւելի խոր ժամոթութիւններով օժտելու քանադիր եղաւ իր աշակերտները:

Գառնիկ Դուրեսան 1900ին ծեռնադրուեցաւ սարկաւագ եւ 20 Մայիս 1901ին՝ Հոգեգալստեան տօնին օրը Արմաշի Զարխափանի տաճարին մէջ՝ կուսակրօն քահանայ Եղիշէ եպ. Դուրեսանէ, որ իր անդրանիկ տուրութիւնն էր որ կը կատարէր նոյն օրը՝ իր եպիսկոպոսանալէն յետոյ, իր տասը սաները մէկ անգամէն ծեռնադրելով:

Չեռնադրեալներն էին.

1. Մեսրոպ Վրդ. Նարոյեան այժմ Արքեպիսկոպոս եւ Պատրիարք Կ. Պոլսոյ:
2. Սահակ Վրդ. Օտապարչեան որ 1914ին Նահատակուեցաւ Սեբաստիա—Երգնկա ճամբուն վըրայ:
3. Մենրուժան Վրդ. Աշխարհունի, որ յետոյ կարկաթող եղաւ:
4. Երաւանդ Վրդ. Փէրտահմեան, ոյժմ Եպիսկոպոս (Լիօն):

5. Արտաւազդ Վրդ. Դայէնաւէրեան, նաճասակ եղեսիոյ Առաջնորդը:
6. Կորին Վլոդ. Եսայեան, Մարտիր մէջ կանխահաս մեռած:
7. Ղեւոնդ Վրդ. Դուրեան, յետոյ Արքալիսկոպոս:
8. Դարեզին Վրդ. Խաչատրեան, այժմ Եպիսկոպոս:
9. Դրիգորիս Վրդ. Պալարեան, այժմ Եպիսկոպոս (Մարտիլիա):
10. Եղիշէ Վրդ. Խաչերեան, կանխահաս մեռած:

«Այս ձեռնադրութիւնը, Արմաշի համար աննախընթաց՝ ընծայեալներու թիւին տեսակէտովլը, ոգեւորիչ էր անոր համար եւս որ ձեռնադրուածները ամէնքն ալ իրենց կոչումին գիտակցութեամբը զօրացած խոստմնալից երիտասարդներ էին, եւ կարեւոր նպաստ մը կը բերէին Հայ Եկեղեցւոյ ծառայութեան նուիրական գործին»: (Թորգոմ Արքեպ. Խղիչէ Պատրիարք Դուրեան էջ 189—190):

Այս խոստմնալից երիտասարդներէն մին էր նաեւ Ղեւոնդ Վրդ. Դուրեան, որ իր ձեռնադրութեան երկրորդ տարին (1902)

իսկ Օրմանեան Պատրիարքի կողմէ Կ. Պոլիս կանչուեցաւ եւ Պատրիարքարանի մէջ պաշտօնի կոչուեցաւ իբր անձնական քարտուղար Պատրիարքին, վարչական գործառնութեանց ժանօթանալու համար:

Պատրիարքարանի մէջ իր պաշտօնավարութիւնը տևեց հինգ տարի (1902—1908) որուն շրջանին ստացաւ զանազան փորձառութիւններ, մասնաւորապէս Փոխանորդարանի գործերուն, վասնզի քանի անզամներ որ Փոխանորդ Գաբրիէլ Եպ. Ճէվահիրճեան հիւանդութեան պատճառով բացակայութիւններ ունեցաւ, Օրմանեանի կարգադրութեամբ Ղեւոնդ Վրդ. Դուրեան վարեց առժամապէս Փոխանորդարանի գործերը:

Դուրեան՝ Պատրիարքարանի մէջ իր պաշտօնէն զատ 1902ին կարճ շրջան մը (երկու ամիս) Գուգկուննուրի քարոզութիւնը վարելէ յետոյ Պատրքէօյի քարոզիչ կարգուեցաւ եւ այս դժուարահան թաղը՝ որ երկար ատեն Մելքիսեդեկ Արքեպ. Մու-

բատնանցի պէս հմուտ քարոզիչ մը ունեցած էր, զոհացուց:

Նոյնպէս այս շրջանին էր որ Օրմանեան Պատրիարք երբ մեծ ճիգով մը կրցաւ արտօնութիւն ձեռք բերել Քաղաքական եւ Կրօնական ժողովսերու վերակազմութեան համար եւ 1906 Յուլիս 25ին Ընդհանուր ժողով գումարել, Ղեւոնդ Վրդ. Դուրեան եւս անդամ ընտրուեցաւ Կրօն. Ժողովի, թէ եւ օրինական տարիքը չունէր եւ ձեռնադրութեան հիգամեակը հազիւ լրացուցած էր: Այս ընտրութեան պատճառ ցոյց կուտար Օրմանեան (Խոնֆ եւ Խօսք էջ 450) «վարդապետներէ շատերուն կամկածելիս դարձած ըլլալը, սակայն ինչպէս կը տեսմուի (Ազգապատմ էջ 5306) Համիտական կառավարութենէն իբր «անհատապէս վստահութենէ զուրկ» չորս ուրիշներու հետ իր ընտրութեան հաստատութիւնը դժուարութեան հանդիպեցաւ, սակայն Օրմանեան վերջապէս յաջողեցաւ վաւերացումը ձեռք բերել: Կրօն. Ժողովը 20 Սեպտ. 1906ի իր առաջին նիստին մէջ Ա.

Ատենատպիրը ընտրեց Ղեւոնդ Վրդ. Դուրսանը, որ մինչեւ Օսմաննեան Սահմանադրութեան հռչակումը (1908 Յուլիս) պաշտօնավարող այս կրօն. ժողովին մէջ ալ աւելի վարչական գործերու հմտութիւն ձեռք բերաւ:

Մյս կրօն. ժողովը իր կանոնաւոր համարատուութիւնը ներկայացուց նկզ. ժողովին զիխաւորապէս իր իսկ աշխատութեամբ պատրաստուած:

1908 Օգոստ. 1ին Խառն ժողովը զինքն ընտրեց Պատրիարքական Փոխանորդ, այն օրերուն երբ Օրմաննեան Պատրիարք տապալած էր եւ Դուրսան եղիշէ նպ. Տեղապահ ընտրուած էր: Այդ յիմարութեան օրերուն ձէվահիբնեան Դաբրիէլ նպ. ալ հրաժարած էր պաշտօնէ եւ իրը Փոխանորդարանի գործերուն վարժ ու տեղեակ Ղեւոնդ Վրդ. Դուրսան կը ներկայանար յարմարագոյն մարդը, թէեւ տակաւին շատ երիտասարդ ըլլար:

Ժամանակը կը ներկայացնէր դժուարութիւններ վասնզի իսկապէս գինովու-

թեան շրջան մըն էր: Սահմանադրութեան հռչակման անմիջական հետեւանքներէն մէկը եղաւ տարիներէ իվեր տեւող երթեւեկի արգելքին վերցուիլը եւ արտասահմանէն եւ ներքին գաւառներէն գաղթականներու խուժումը դէպի Կ. Պոլիս: Ասոնցմէ շատերը աղքատ եւ թշուառ վիճակի մէջ հանրային աշակցութեան կը կարուէին:

Պատրիարքարանի մէջ աղքատներու եւ կարօտեալներու հոգածողութեան զործը Փոխանորդարանի պարտականութեանց շրջանակին մէջ ըլլալով Ղեւոնդ Վրդ. Դուրսան մնծ դժուարութիւններու առջեւ գտաւ ինքինքն, մասնաւորապէս անոր համար որ նպաստներու բաշխման շշուկը իսկ բաւական եղած էր իսկական կարօտեալներուն հնտ խաչագողներ ալ երեւան թերել եւ ինչ ինչ գայթակղալի դէպքերու ծնունդ տալ:

Ղեւոնդ Վրդ. Դուրսան որուն համար Օրմաննեան կը վկայէ թէ «վարուելու եւ շահելու կարողութիւն ցոյց տուած է իւր

պաշտօնավարութեանց մէջ» (Խոհի եւ Խոսի էջ 450) այս դժուարութեանց յաղթեց եւ իր պաշտօնավարութիւնը կրցաւ օգտակար դարձնել, հակառակ քննադատութեանց որ ամէն կողմէն կը տեղային, չարաշահներու կամ խծրծողներու կողմէ:

Դեւոնդ Վրդ. Դուրենան այդ շրջանին երիտասարդական եռանդով խառնուեցաւ նաեւ հակօրմանեան պայքարին Գրիգորիս Վրդ. Պալաքեանի եւ Տ. Միքայէլ Քհ. Աշճեանի հետ, 12 Դեկտ. 1908ին ներկացնելով Ընդհ. Ժողովին ամբաստանագիր մը որուն առաջին տողերն իսկ ցոյց կուտան թէ այդ զիրը մատուցած պիտի լրվային, եթէ նախկին Պատրիարքին կողմանէ իրենց դէմ ամբաստանագիր տրուած լրվար:

Իրականին մէջ Օրմանեան զիրենք չէր ամբաստանած այլ պատասխանատութիւնը որ իր վրայ ծանրացնել կը փորձէին ոմանք, իրեն հետ գործակից ժողովներու հետ բաժնել ուզած էր՝ օրէնքին վրայ հիմնուելով:

Տակաւին երիտասարդ Դուրենան եւ

Պալաքեան վարդապետները ասկէ յարա-
չար ազդուած իրենք ալ երիտասար-
դական անխոհեմութիւնը ունեցած էին
Օրմաննեանը ամբաստաննելու իրողութիւն-
ներու համար որոնք իրապէս ոչ մէկ ար-
ժէք կը ներկայացնէին, (Օրմաննեան՝ Յիշա-
տակագիրք Երկուանամեայ Պատրիարքութեան
էջ 235—238) եւ որոնք թերեւս զայն ըս-
տորագրողներն ալ ծիծաղելի պլիսի զըտ-
նային յետոյ, դէպքերու նոր լոյսին տակ:

Դեւոնդ Վրդ. Դուրեան տակաւին Փո-
խանորդական պաշտօնի մէջ էր երբ իր օ-
ծակից Գրիգորիս Վրդ. Պալաքեանի հետ,
10 Մայիս 1909ին, Մատթէոս Արքեպ. Իզ-
միրլեանէ, որ Կաթողիկոս ընարուած եւ
էջմիածին մեկնելու վրայ էր, Մայրագոյն
վարդապետութեան աստիճան ստացաւ
Ակիւտարի Ս. Կարապետ եկեղեցւոյն մէջ:

Նոյնպէս այդ օրերուն (14 Մայիս
1909) Համագումար եկեղեցական ժողովի
կողմէ կընտրուի երեսփոխան տակաւին
օրինական տարիքը առանց ունենալու:

Երիտասարդ վարդապետը Եղիշէ Դուր-

եանի պատրիարքութեան շրջանին անոր գըլ-
խաւոր աջակիցը եղաւ։ Մասնաւորապէս
Առանայի դէպքին հետեւանօք երբ ն-
ղիշէ Պատրիարք Դուքեան կը հրաժարի եւ
ամիսներով տուն կը բաշուի Ղեւոնդ Շ.
Վրդ. Դուքեան Պատրիարքարանի մէջ գըլ-
խաւոր պատասխանառու պաշտօննան կը
մնայ, եւ ինքն է որ կը վարէ ընթացիկ
գործերը։

Իսկ բաց ու գոցի անհարկի խնդրոյն
մէջ Ղեւոնդ Շ. Վրդ. Դուքեան, իր հոգե-
ւոր հօր սայթաքումներուն մէջ ինքն ալ
գեր մը ունեցաւ այնպէս որ 26 Նոյեմ.
1910ին կատարուած Վարչական ընտրու-
թեանց մէջ իրեն զլացուեցաւ կրօն. Ժողո-
վի անդամակցութիւնը։

Սակայն ասով հանդերձ Դուքեան Վրդ.
պահեց իր պաշտօնը Դուքեան Պատրիար-
քին հրաժարականին ընդունելութենէն (21
Յունվար 1911) յետոյ, Վահրամ Արքեպ.
Մանկունիի Տեղապահութեան եւ Արշա-
րունի Արքեպի Պատրիարքութեան շրջան-
ներուն եւս։

18 եւ 20 Մայիս 1911ին կրկին քուէ-արկութիւններով երբ Կրօն. Ժողովի ընտրութիւնը կատարուեցաւ Ղեւոնդ Շ. Վրդ. Դուրեան դարձեալ անդամ ընտրուեցաւ, սակայն երկամեայ շրջանը բոլորած էքր երբ 6 Ապրիլ 1912ին Էտիրնէի Առաջնորդ ընտրուեցաւ եւ Կ. Պոլիսէն մնկնեցաւ իր պաշտօնատեղին:

29 Օգոստ. 1912ին Էտիրնէի Գաւառական Ժողովը իր նպիսկոպոսացման վրկայականը տուաւ, իր պաշտօնավարութիւնը գնահատելով, սակայն ձեռնադրութիւնը ստանալու համար դէպի էջմիածին ճամբայ ելլալու ժամանակ չունեցաւ, Պալքանեան պատերազմի պատճառաւ:

Էտիրնէ իրը պուլկարական սահմանագութիւն վրայ գտնուող ամրացեալ քաղաք պատերազմին գլխաւոր թատերագայրներէն մէկը եղաւ եւ երկարատեւ պաշարումի մը ենթարկուեցաւ:

Ղեւոնդ Շ. Վրդ. Դուրեան իր հօտին զլուխը մնաց եւ պաշարման ժամանակ դիւցազնական դեր ունեցաւ ան ու սար-

սամիի մատնուած ժողովուրդը սփոփիելու
եւ բաջալերելու գործին մէջ:

Այդ դժնդակ օրերուն երբ ամէն հա-
զորդակցութենէ զրկուած էր բաղաքը,
չարաշշուկ զրոյցներ շրջան ըրին կ. Պուսոյ
մէջ իր մասին եւ ըսուեցաւ թէ թուրք
երամանատարութեան կողմէ պատերազ-
մական ատեանի վճիռով կախաղան բարձ-
րացուած էր:

Բարեբախտաբար այս զրոյցները յհաս-
տատուեցան: Ընդհակառակը ըլլալով Դե-
ւոնդ Ռ. Վրդ. Դուրեան կրցած էր այս
շատ փափուկ օրերուն մէջ վարչական
խոհականութեամբ եւ իմաստուն վարուո-
ղութեամբ մը ո'չ թուրքերը գրգռել եւ ո'չ
ալ պուլկարները վշտացնել, այնպէս որ
բաղաքը թուրքերէն պուլկարներուն ան-
ցած, ինչպէս յետոյ պուլկարներէն թուր-
քերու անցած ատեն, երկու անգամ ալ
պատերազմով բաղաքի գրաւուած ըլլա-
լուն հակառակ, Էտիրնէի Հայոց ոչ մէկ
մլսս հասաւ, մինչ Ռոտոսթոյի մէջ — որ
նոյն պայմաններուն մէջ էր — 50էն աւելի

հայեր թրքական վայրագութեան զոհ գացին, անհեռատես ցուցամոլութեամբ մը՝ պատրուակ տալով զրգութեան:

Պատերազմէն յետոյ (1913) Դեւոնդ Ռ. Վրդ. Դուրեան գնաց էջմիածին և հոն Գէորգ Ե. Կաթողիկոսէն ստացաւ եպիսկոպոսական աստիճանն էտիրնէի վիճակին վրայ:

1914ին Պատրիարքարանի կարգադրութեամբ զրկուեցաւ Պուլկարիա, վիճակային կազմակերպութիւն կատարելու համար:

Դեւոնդ Եպ. Դուրեան, այս դժուարին պաշտօնը եւս արժանաւորապէս կատարեց եւ կրցաւ առաջին անգամ ըլլալով պաշտօնապէս ճանչցնել իր ճանգամանքը կառավարութեան:

Շրջեցաւ ամբողջ Պուլկարիան եւ կազմակերպեց թեմերը եւ ընտրուեցաւ Առաջնորդ Պուլկարիոյ Հայոց, երբ ընդհանուր պատերազմը վրայ ճասաւ, եւ Դեւոնդ Եպ. Դուրեան մնձ դժուարութիւններու ճանդիպեցաւ եւ երկար ատեն գրեթէ ծե-

ուղնթափ պաշտօնէ՝ աքսորականի մը կեանքը ապրիլ ստիպուեցաւ շնորհիւ վասքուս չարախօսութեանց եւ մատնութեանց:

Պուլկարիոյ Առաջնորդութեան պաշտօնին մէջ մնաց մինչեւ 1919, որմէ յետոյ կուսակցականներու կողմէ իրեն դէմ յարուցուած դժուարութիւններէն զզուած, դարձաւ Կ. Պոլիս:

Պուլկարիոյ Առաջնորդութեան միջոցին պատեհնութիւնը ունեցաւ նաեւ այցելելու Ռումանիա, որուն մայրաքաղաքին մէջ կառուցուած նոր եկեղեցին օծելու հրաւիրուած էր:

1919ին Կ. Պոլիս գալէն յետոյ վախճանեալ Վահրամ Եպ. Մանկունիի տեղ Կրօն. Ժողովի անդամ ընտրուեցաւ եւ մինչեւ Խզմիրի Առաջնորդ ընտրուիլը մասնակցեցաւ Ժողովին աշխատութեանց, միեւնոյ ատեն Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցւոյ բարոզզութիւնը վարելով:

Դմիրի Գաւառական Ժողովը զիւքն 1920/21, ընտրեց Առաջնորդ եւ Դուբեան Անդրեյ Եպ. անմիջապէս համակերպեցաւ

այս ընտրութեան եւ մեկնեցաւ իր վիճակը:

Զմիւռնիա կը գտնուէր այն ատեն հելլէնական գրաւման տակ: Մէվուի գաշնագրով լիբրջնապէս ճշդուած կը կարծուէր նահանգին ապագան եւ բաղդը եւ ըստ այնմ արդէն կարգագրուած էին գործերը եւ նոր պարագաներու պատշաճնեցնել սկսած էին իրենց կեանքը տեղոյն ամէն կարգի ընակիչները, երբ գէպքերը զարհուրելի յեղաշրջմամբ գահավիժումի մատնուեցան եւ հելլէնական բանակները որոնք մինչեւ Փոքր Ասիոյ սիրտը առաջացած էին թըրքական Միլլի բանակներուն առջեւ տեղի տալ սկսան եւ անկանոն փախուստով մը ծովեզերքները ապաստանեցան նաւերը մտնելով խոյս տալու համար:

Խուճապը զարհուրելի էր: Ներքին գաւառներէն ամբողջ Իզմիր կը խուժէին:

Դեւոնդ եպ. Դուրեան այս արհաւրալից օքերուն իր բոլոր կարելին ըրաւ Հայոց օգնութեան համար եւ մինչեւ վերջը մնաց իր պարտականութեան գլուխը:

Հուսկ ուրեմն 9 Մեպտ. 1922ին երբ նուրէտտին փաշայի հրամանատարութեան տակ գտնուող բանակը մտաւ Իզմիր եւ զարհուրելի վրիժառութեամբ մը հուրի եւ սուրի մատնեց քաղաքը, Ղեւոնդ Եպ. Դուրեան, տակաւին իր կեանքին վտանգին գիտակցութեամբը կը մնար իր սուրի մատնուած հօտին մէջ եւ օտարազգի բարեացակամ բանի մը կրօնաւորներու շընորհիւ էր որ կրցաւ փրկուիլ իր պաշտօնակցին՝ յունաց Մետրապոլիտին պէս բըզզրտուելու վտանգէն:

Շոգենաւը ուր կրցած էր մտնել, զինքը տարաւ Աթէնք, ուր Ղեւոնդ Եպ. Դուրեան, թէեւ աղէտին մեծութեան եւ անծնապէս կրած յուզումին սաստկութենէն խորապէս ցնցուած, չդադրեցաւ աշխատելէ եւ փորձեց կազմակերպել խնամատարական գործը՝ գաղթականներու հոգածութեան եւ նպաստներու բաշխումին համար:

Սակայն գործը չափազանց ծանր էր եւ միջոցները խիստ տկար: Հելլէն կա-

ռ.ավարութիւնը նոյնիսկ պետական միջոցներով,— որոնք պէտք է ըսել ի պատիւ Յունաստանի թէ անխտրաբար տրամադրուեցան Յոյն եւ Հայ գաղթականներուն— կը գժուարանար այս կարօտութեանց հասնիլ:

Այս ծանր պայմաններուն մէջ դժուար էր ընդհանուր կարօտութեանց հասնիլ:

Իզմիրցիք հակումներ ցոյց կուտային Իզմիրի Առաջնորդարանին կազմը իր վարչութեամբ վերակազմնել իրր մասնաւոր կազմակերպութիւն: Միւս կողմէն ծախողուածը ինչպէս յանախկըպատահի առաջ բերած էր երկառուակութիւն եւ իրարու դէմ ամրաստանութիւններ սկսած էին դժբաղդութեանց պատասխանատուութիւնները իրարու վրայ նետելու համար:

Կ. Պոլսոյ Պատրիարքարանը՝ այս կացութեան առջեւ 1923 Մարտ 23ին Աթէնք դրկեց Կարապետ Արքեպ. Մազլլմանը իրր լիազօր քննիչ, Յունաստան ապատանած բոլոր հայ գաղթականներու վիճակով շահագրգռուելու համար:

Մազլըմեան ծալ.ի ժամանումէն յետոյ
Դեւոնդ եպ. Դուրեանի համար գործ մը
չէր մնար այլեւս:

Հետեւաբար 1923ի վերջերը ստանձնեց
Մանէսթըրի հոգեւոր հովուութեաննամնատ
պաշտօնը, ուր մինչեւ 1930, եօթը երկար
տարիներ մեկուսացած մնաց, առաւելա-
պէս գրական աշխատութեանց նուիրելով
ինքզինքն, զանգի վարչական ընդարձակ
գործունէութեան ասպարէղ գոյութիւն չու-
նէր հոն:

1930ին Ամերիկայի Հայոց Առաջնորդ
ընտրուեցաւ եւ երեք տարի է որ մօտա-
ւորապէս կը պաշտօնավարէր հոն:

Մատթէոս Բ. Իզմիրեան Կաթողիկո-
սը եւ Յունաց Եռւակիմ Գ. Տիեզերական
Պատրիարքը, իր փոխանորդութեան շրջա-
նին իրեն շնորհած են լանջախաչ:

Սէն-Մարկարէթի ասպետական աստի-
ճանը ստացած է անգլիական կառավա-
րութենէն:

Արդի Վեհափառ. Հայրապետն իրեն
շնորհեց Աղքեալիսկոպոսական աստիճան:



Ղեւոնդ Նպ. Դուրեան, ըսինք թէ մասնաւոր նախասիրութիւն մը ունեցած անգլերէնի, եւ ասով իր մտքին հորիզոնը ընդարձակել աշխատած է, եւ իր ծանօթութիւններէն բաժին հանած է նաեւ մեր աղքատիկ գրականութեան, մասնաւորապէս անոր կրօնական ճիւղին:

Ղեւոնդ Նպ. Դուրեան, զարչական ըգբաղմանց մէջ ալ միշտ ժամանակ գտած է գրի աշխատութեանց:

1905—1906ին աշխատակցած է Բարգէն Վրդի հրատարակած «Լոյս» կրօնաթերթին:

1908էն յետոյ Տանարի հրատարակութեան նախաձեռնարկէն մին եղած է երբ արդէն փոխանորդական տաղտկալի պաշտօնին մէջ էր:

1920ին երբ Զմիւռնիա առաջնորդա-

կան պաշտօնով գնաց, հոն ալ փորձեց «Դափնի» անունով կրօնաթերթ մը հրատարակել (1921) եւ գրեթէ իր անհատական նախածեռնութեամբ զայն մինչեւ Իզմիրի զրաւման չարաղէտ օրը շարունակեց:

Աշխատակցած է նաեւ Հայ մամուլին, մասնաւ որապէս Թիւզանդիոնի, ուր Եկեղեցւոյ բարեկարգութեան վրայ յօդուածաշարք մը հրատարակած է «Վրոյր» ծածկանունով:

Իր կրօնա - հրապարակագրական աշխատութեանց մէջ իր բարեշրջական հակումները կը ցոլանան որոշապէս: Լուսամիտ հայեացըներ ունէր եւ Կուզէր Եկեղեցին ժողովուրդին մօտեցնել: Մասնաւրապէս Եկեղեցական-վարչական հնօրեայ ըմբռնումներէն ազատ եղած է:

Ամուսնութեան եւ մասնաւրապէս ամուսնալու ժման մասին իր հայեցողութիւնները յաչս ոմանց նոյնիսկ չափազանց արդիական նկատուած են, սակայն Ղեւոնդ Եպ. Դուրեան պահած է իր համոզումնե-

ըս, որոնցմէ ոմանք կիրարկութեան ալ անցնել փորձած է իր պաշտօնավարութեանց ընթացքին:

Ամերիկայի մէջ օրինակի համար աղջիկներուն տուաւ իրր դպրութեան աստիճանի համապատասխան օրհնուած քող եւ քահանաներուն գաւազան՝ քարոզելու իրաւամբ, նորութիւններ որոնք Մայր Աթոռէն քաջալերութիւն չգտան եւ ընդհատուեցան:

Ղեւոնդ Եպ. Դուրեան ասկէ զատ ունի Ս. Գրական ուսումնասիրութիւններ առանձին հատորներով կամ հանդէսներու մէջ հրատարակուած:

Ասոնք նոր ըմբռնումներով մշակուած գրութիւններ էին որոնք մեր մատնագրութեան մէջ պակաս մը կը լրացնէին:

Իր այս կարգի աշխատութիւններն են «Զորս Աւետարաններ» ծագումը եւ վաւերականութիւնը, «Ս. Գրոց Բնապատմութիւնը» (Ս. Հանքերը [տես 1906ի Լոյս կրօնաթերթին մէջ], Բ. Բոյսերը [տես 1906-7ի Լոյսը եւ 1924ի Հանդէս Ամսօրեան] եւ Գ. Կենդանիները, անտիպ):

Սակայն Ղեւոնդ Եպ. Դուրեհանի մաս-
նաւոր նախասիրութիւնը եղած է քարոզ-
չութեան ճիւղին բերել իր նպաստը,
հետզհնատէ հրատարակութեան տալով հինգ
հատորներ «Պարզ բարովներ», խորագրով,

Ա.	հատոր	1907 ին
Բ.	»	1924 ին
Գ.	»	1925 ին
Դ.	»	1926 ին
Ե.	»	1927 ին

ինչպէս նաեւ «Բարովներու ծրագիրներ», ո-
 րոնք մեր նոր ժամանակներուն համար
 նորութիւն էին իրենց խմբագրութեան
 ձեւին եւ արդիականութեան տեսակէտով,
 քանի որ հնօրեայ քարոզագիրքերու դարը
 շատոնց անցած էր:

Ղեւոնդ Եպ. Դուրեհան, առաւելապէս
 ներշնչուած կը թուի իր ընթերցումներէն
 եւ խոր ազդեցութիւնը կրած է անզլեւ-
 սաքսոն հեղինակներուն, որոնց հետեւած
 է ինչպէս ինքն ալ կը յայտարարէ:

Հայ եկեղեցւոյ ծիսակատարութիւննե-
 րէն մկրտութեան եւ ամուսնութեան խոր-

հուրդներն ալ իր ուսումնասիրութեան առարկայ եղած են:

Մկրտուրեան խորհուրդը առանձին հատորով մը հրապարակուած է, սակայն ամուսնութեան խորհուրդին մասին իր զըրգածները կը մնան լրագիրներու մէջ:

Ինչպէս կը տեսնուի այս բոլորէն՝ Ղեւոնդ Արքեպ. Դուրեան իր կեանքը օգտակար ընծայելու համար ինչ որ ճնարաւոր է, կատարած է:

Իր գրական աշխատութեանց կարգին պէտք է նաեւ յիշատակել «Զեռաց պատրազամառյջը» որ անգլերէն թարգմանութեամբ հրատարակեց, անգլիախօս հայերուն ճնարաւորութիւն տալու համար որ գիտակցարար հետեւին Հայ Եկեղեցւոյ պատարագին:

Ասիկա մինւնոյն ատեն Հայ Եկեղեցին օտաքներուն ծանօթացնող աշխատութիւն մըն էր:

Այս տեսակէտով մասնաւորապէս իր Անգլիա թնակութիւնը չափազանց օգտակար եղած է, վասնզի մշտակայ յարաբե-

բութիւններ մշակած է Անգլիքան կղերին հետ, եւ միշտ իր լրջութեամբ եւ կենցադագիտութեամբ կրցած է տպաւորել բոլոր իրեն հետ յարաբերողները եւ անոնց առջեւ արժանաւորապէս ներկայացնել մեր հնօրեայ նահատակ Եկեղեցին իր փառաւոր անցեալով:

Ինքն էր որ հրամանով Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցեցաւ կրօնական միջազգային համաժողովներուն եւ արժանաւորապէս ներկայացուց Հայ Եկեղեցին, զայն յարգանքի ու համակրութեան առարկայ դարձնելով:

Հետեւաբար կրնանք մննք ալ «Սիոնակի խմբագրութեան հետ ըսել թէ «մեծ է կորուսք, զոր վայրագօրէն գործուած այս եղբայրասպան արարքը կը պատճառէ Ազգին եւ Եկեղեցիին. պատուական ընտանիքի զաւակ, ընդունակ, պատրաստուած, ամէն տեղ իր հօտէն եւ օտարներէն լայնօրէն սիրուած եւ յարգուած, իր անձով եւ գործունէութեամբ առ հասարակ գնահատուած, կեանքի ամէնէն հասուն եւ

Ժիր տարիքին մէջ՝ ապագայի յոյսերով
տուլի խօսքի եւ զբլի տէր, տպաւորիչ եւ
ողատկառելի եկեղեցական մըն է ոք իր-
մուլ կ'անհետանայ՝ իրեն նմաններուն դեռ
այնքան կարօտ մեր ազգային կեանքին
ծոցէնո։

ԱՐՃԱԿ ԱԼԳՈՅԱԾԵԱՆ

31 Յունվար 1934

Գահիրէ

Բ. ՄԱՍ

ՂԵԽՈՆԴ ԱՐՔԵՊՈԿ. ԴՈՒՐԵԱՆ

ԻՆՔ ԻՐ ՄԷԶ

333 Մէջքեռուճեր Եր Քարոզերէն

ԾԱՆՈԲ. —

Հետազայ մէջբերումները բաղուած են
Դեւոնդ Արքեպսկ. Դուրեհանի նրատարակած
«ՊԱՐՁ ՔԱՐՌՉՆԵՐ»-ին: Իւրաքանչիւր նաև
ուածի վերջաւորութեան նօանակուած տա-
ռերը կը ցուցնեն բազուածքին պատկանած
նատորը, իսկ բուանանները՝ ո՞ր էջեն առնը-
ւած ըլլալը:

Ազահուրիւն

Ճշմարիտ քրիստոնեան այն է միայն որ
զերծ կրնայ մնալ ագանութեան մոլութենէն :

ե—170

Ուր ագանութիւն կայ, հոն չկոյ հաւա-
տոյ, յուսոյ և սիրոյ կեանք. ուր որ ուկին,
արծութը՝ կ'ապրին, հոգւոյն մէջ հաւատքը
մտքին մէջ յոյսը, որտին մէջ սէրը գոյու-
թիւն ունենալէ կը դադրին:

ա—122

Ազգ և Ազգաւրիւն

Ազգ մը երբ չէ հիմնուած արդուրութեան
յուեանուկան օրէնքներու վրայ, այնպի-
սին առանց արժէքի և առանց տեւականու-
թեան է:

դ—173

Զօրեղապէս կազմոկերպուած աղդի մը
նշանարանը պէտք է ըլլայ «Մէկը ամէնուն,
և ամէնը մէկուն»:

դ—160

Պատմութեան մէջ ապրող ազգերը անոնք
եղած են՝ որոնք զոհողութեան նշանակութիւ-
նը գիտցած են: Սասաէր ժողովուրդները կոր-
ծանած են:

Ի՞նչ է գաղտնիքը ազգի մը ներքնապէս
բարձրացման: Պատմախանը որոշ է: Ազգի մը
ներքին բարձրացման գաղտնիքը իր բարո-
յական սկզբունքն է, իրառունքի և պարտա-
կանութեան որոշ զգացումն է, ճշմարիտ ա-
զատութեան խելամտութիւնն ու յարգանքն
է, մտաց և սրտի ներդաշնակ սլոցքն է. բա-
րին նախապատութիւնն և վերջապէս կրօ-
նտիւն հաւատքն է, որ պէտք է զերծ ըլլայ
ամէն աններողամտութենէ և ամէն աւելոր-
դապաշտութենէ:

q—171

Ա.ՊՕԲԸ

Անոնք որ չեն աղօթեր՝ անոնք կը սը-
խալին բացարձակի:

q—79

Աղօթքը ամէն բարեաց սկիզբն է:

q—74

Աղօթքը մարդկային բնութեան մէջ խո-
րունկ բնագդ մըն է, խորունկ և անպարտե-
լի:

q—79

Աղօթքը Աստուծոյ ուզգեալ հոգին մէկ
ազազտին է. ան յարգուիր խօսակցութիւն
մըն է Երկնառութ Հօր հետ՝ որ փառաբանու-
թեամբ և պաշտումով կը մարմնանայ: գ—91

❀❀

Աղօթքը պազտանք մըն է, ներման
խնդրանք մըն է, չնորհ ստանալու աղերանք
մըն է: բ—254

❀❀

Ասուդապէս ան որ չ'աղօթեր, կը նշա-
նոկէ թէ ան չունի Աստուծու: գ—73

❀❀

Աղօթքն է որ սիրոյ աստուծային կրո-
կով կը առքցնէ սիրաց ու ճաշակել կռասոյ
երկնային գրախափ ուրախութիւնները. և ինչ-
պէս հոգին, նոյնողէս և մարմինը կը պայծա-
ռոկերպէ: ա—289

❀❀

Աղօթքը սուզգծագործող է, այսինքն հը-
րուցք կը գործէ, հրուցք մը որ առելի մե-
ծագունչ է քան աշխարհի առաջին օրուն
և զիցի լոյս, և եզեւ լոյս հրուցք: գ—255

❀❀

Այն մարգերը որ կը առասպին, անսնք
միայն իրապէս կ'աղօթեն: գ—174

❀❀

Պէտք է գիտնալ թէ աղօթքի ներգործութեանը գրեթէ յաճախ սքողուած է բացուն է :

ա—149



Եթէ Աստուած շատ անգամ չի չորհեր
մեր ուզածը, բոյց կը չորդէ անպայման
բարեք մը, ասորբեր կերպով բորսութիւն
մը :

ի—112

Անում

Մարդ բնութեան օրէնքներուն ձնթա-
կոյ է. պէտք է բարգուամի, մեծուոյ բարձրա-
նոյ իր շրջանակին մէջ ուր կը գանուի. ե-
թէ այս ձգտուամին արգելք ըլլաս ամենէն ծա-
նըր հարուածը տուած կ'ըլլաս ոյն բոլոր
ձեռնարկներուն որոնք մարդկութեան բար-
րութեան համար առնմանուած են, և արմա-
նուծ կ'ըլլաս աշխատութիւնը և յառաջի-
մութիւնը :

բ—168

Ամբարտաւանը

Ամբարտաւանը մարդատեսոց կ'ըլլայ,
արհամարհող ընկերական պարտականութիւններուն, մէկը՝ որ ամէն ինչ կ'ուզէ ըլլալ և
ունենալ և ասկայն ոչինչ ունի, ոչինչ բո-
լորովին :



ա—200

ԱՆՁԻՐԱՎԱՐԻՑԻՑ

Անիրաւութիւնը շատ բան կը խռապանայ, բայց որ մը զքեզ բանալին խորերը կը մաշեցնէ։

ա—49

ԱՆՁԱԲԱՐԱՋՈՒՐԻՑԻՑ

Ով որ կ'ուրանայ իր անձը, նու աէր կը գունայ նոր մաքերու, նոր զգացումներու, նոր գործերու։

ա—267

Զկարծենք որ անձնուրացութիւնը անկորելի բան է, փողիսք, կոմք, սրտի յաժմութիւն պէտք է անձնուրաց ըլլուրու համար։

ա—267

ԱՇԽԱՏԱՎՐԻՑԻՑ

Աշխատութիւնը զմարդ երջանիկ և ոռողջ կ'ընէ . . . Աշխատինք ուղղամտութեամբ, և երախատպիտութեամբ, և եռանդեամբ և զուսորթութեամբ։

զ—230

Աշխատութիւնը մեր մէջ կ'արթնցնէ քնոցած ուժերը. կը զարգացնէ մեր սկզբնական ձիրքերը և արժանիքները, բնչակն և բարձր կը պահէ մեր պատիւը և մեծվայելչութիւնը։

զ—226

Աշխատութիւնը մորդուն նկարագիրը
կը չկհետ : q—227

四

q-227

Աշխատութիւնը զմարդկ կ'ընէ խռնական
հեռասեած, զգոյշ և համբիլատար. գ-227

11

Աշխատութիւնն որքան ալ ծանր ըլլոց
մարդուն, համոր պատիժ մը չէ, ոյլ օրնու-
թիւնն մը քողցը և բորեկցը՝ գ—225

七

Աշխատիք Աստուծոյ նմոնիկ կը նշանակէ, Ասծ. աշխատութեան մէջ է միշտ, և մարդու ալ հարկ է որ աշխատութեան մէջ բլույս ընդ միշտ ց—223

q-223

Ապրանքական բիզ.

Մենք ընդհանրապէս ապերտիոռութիւնը
կը նկատենք բոլոր մեղքերուն մէջ ամենէն
գժային և առկային մենք մեր կարգին միշտ
ապերախտ կը գտնուիք հանդէպ Արարցին:

g-179

III. Контрольные вопросы

заборы на участке

ԵԱՀԱՅՈՒԹԻՒՆ. ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

Աստուծոյ Թագուարութիւնը իրականութիւններ մըն է, որքան ապագային համար նոյն քանի և ներկային մէջ։ q—129

Աստուծոյ թագուորութեան բնոյթը ար-
դարութիւն, ճշմարտութիւն, և սէր է: Ան-
բացարձակ հոգեւոր բնոյթ ունի: գ—109

❖❖

Դէպի վեր պարզ ակնարկ մը հաւատքով
կը բառէ մարդուն առանալ Աստուծոյ օգնու-
թիւնը և զօրութիւնը: բ—17

❖❖

Աստուծած տիեզերքի ներդաշնակութիւնը
պահելու համար օրէնքներ դրած է բնու-
թեան ծոցին մէջ, հարկ է այդ օրէնքները
մանչնալ և ուստիմասիրել եթէ չենք ուզեր
որ անոնցմէ վնասաւինք: գ—278

❖❖

Մարդիկ երբ կ'ուզեն համապատասխան
ընթանաւ Արարչին ծրագրին պէտք է միմ-
եանց միանան օգնութեան, բարեացակա-
մութեան, գթութեան, սիրոյ և խզմտութ-
եան կապերով: դ—71

❖❖

Աստուծած արաւաքինին չի նայիր, ամէն
աեղ ուր Ան կը տեսնէ անկեղծ մարդ, Ան կը
մօտենայ անոր, Ան իրին գործիկ կ'ընէ զոյն
ինչ որ ալ ըլլայ անոր միջավայրը կամ համ-
բառը:

գ—117

Աստուծոյ ներկայութիւնը զգալու համար պէտք է հանդարտ, խաղաղ և ինքնամփոփ ըլլուլ։

q—132

Աստուծած առնմանած չէ բարկութեան առարկոններ ընել մեզ, այլ փրկութեան ա—181

Աստուծային արգարութիւնը կը գործէ հոգեկան աշխարհի մէջ իրեն յատուկ օրէնքներով, որ բնութեան օրէնքին պէս անխուսափելի և անյեղլի է։

p—200

Յըդարսուրիւն

Երբ մարդ կը վճռէ նուիրել իր անձը հշմարաւթեան կամ արգարութեան, երբ աշխարհին փառքերն ի բաց թօթափելով՝ կ'ընթանայ նոր ուղիէ մը որ յաւիտնականին կը տանի, ուշ կամ կանուխ միայնակ կը մնայ աշխարհի վրայ։

ա—205

Մեր կարծիքը յայտնելը, և դայն որքան հնարաւոր է արգարութեան համապատասխան յայտնելը, մեր ուղիղ պարտականութիւնն է։

q—138

Արդարութեան գաղափարը իր մէջ կը
բավանդակէ նաև համերաշխութեան գաղա-
փարը, այսինքն սիրոյ և եղբայրութեան գա-
ղափարը :

Պ—166

Դժբախտութար մարդկային արդարու-
թիւնը երբեմն կը գտանայ ծայրագոյն ա-
նարդարութիւն :

Բ—282

Միայն արդարութիւնը առանց խաղա-
ղութեան կը գարձնէ զմարդ ամրարտաւոնն,
որէժինդիրէ հասաէր, յանձնապատճեան և տ-
նիրուու Մինչզեռ արդարութեան դուզա-
կցուու խողողութիւնը կը գարձնէ զմարդ
ուղիղ, խոհական, բարեսէր. հանգարտ և
յուրջ :

Ա—338

Ա. Խորանը

Այսօր Աւետարանը այնքան չ'անպա-
տռուիր անհաւաներու հայածանքէն, որ-
քան քրիստոնեաներու թերութիւններէն և
պարտազանցութիւններէն :

Գ—61

Աւետարանը երբեք հակառակ չէ գի-
տութեան սկզբունքներուն

Գ—103

Աւետարանի լոյսը հոգւոյն, սրտի համար
է, իսկ զիտութեան լոյսը՝ մաքինտ ա—103

Աւետարանի լոյսն է որ ցոյց կուտայ
մեղքին մնեռութիւնը և անուելի հետեւն քները
և միւնքոյն առեն ցոյց կուտայ թէ ի՞նչ կեր-
պով մարդ զայն կրնայ քաւել։ ա—105

Ահ, ով դու՛մն բանականութեան լոյս
դու՛մն ցուրա ես, զուն առան ես և ովէտք
ունիմ ուրիշ բանի մը որ զիս վերացնէ, բարձ-
րացնէ, սլացնէ ամողերէն վեր, կոպուտոկ
կոմարէն անդին, ա՛ն զուն չես կարող այդ
գերը կատարել, հետեւաբար մի՛ յոխորասոր
գ—43

Թարեգործութիւն

Աշխարհի թշուառութիւններն ու ցաւերը
մեղմացնող բալասանը թարեգործութիւնն է։
ա—55

Բարին վասփաքիլ բարիք գործել չի նը-
շանակեր, բարին ճանչնալ և սորվիլ չի բա-
ւեր, բարին դաւանիլն օգուտ մը չունի. կո-
րեւորը և համելին բարին գործելն է ամէն
ժամանակ։ ա—56

... խորհուրդ տալն ալ բարեգործութիւն մըն է, և շատ պարագաներու մէջ՝ մեծ բարեգործութիւն։

ա—12

Բարեկամութիւն

Բարեկամութիւնը կ'երիտասարդացնէ սիրոը, կուտայ հոգւոյն արիութիւն և կեանքը կը քաղցրացնէ, առանց որոյ անտանելի պիտի ըլլար կեանքը։

ե—198

Բարձրանալու ճշտում

Դաստիարակը կը ճզնի տղուն մէջ արթընցնել ձգտումը բարձրանալու, մեծնալու և այդ ձգտումը անորդ բան չէ, այլ ազնիւ փառասիրութիւն մը։

բ—259

Տարկութիւն

Միթէ նա՛ որ ազնիւ հողի ունի պէտք չէ՞ բարկանայ երբ կը տեսնէ որ բարոյական օրէնքները ոտքի տակ առնուած են։ ա—186

Բարօյական ոյժ և կեանք

Խնչ ալ ըլլան արտաքին պատահարները, զէսդեմը, որքան ատեն կայ մարդուն մէջ բարոյական ուժ մը, այդ ուժին համեմատ պիտի դիմազրաւէ և պիտի օգտուի ու պիտի նպաստաւորուի Աստուծոյ կողմէ զըրեկուած բարիքէն ալ, ազէտէն ալ։

բ—147

Տկարբներուն և թշուաւաներուն ձեռնառ
ըլլու, կարօտեալիներուն պաշտպան կանգնիլ,
հիւանդներուն դեղ ու զարման հայթայթել,
քարիները չարերէն պաշտպանել, այս է ահա
քրիստոնէական բարձր բարոյականը : ա—59

Մոգակոն գաւագանով չէ կարելի փո-
խել բարոյական կենանքը, մեր իսկ ջանքե-
րով և աքնութիւններով կարելի է փոխա-
կերադի զայն : դ—65

Թաղամական եկեղեցին

Հայ Բաղրաման Եկեղեցին աւելի կա-
րեւորութիւն տուած է քարոզախօսութեան,
Ա. Գրակոն մեկնորանութեանց քան Հայ
Առաքելական Եկեղեցին Անոնց քով քարո-
զախօսութիւնը աւելի խնամեալ է. աւելի
անունդ ստացած է, աւելի շինիչ է, աւելի
ուժեղ է, բայց յետո՞յ. Բնչ ունին. զժբախտա-
բար անոնց պաշտպանութն ալ չափազանց
պարզ է, չա՛տ փետրաթափուած, չա՛տ ցուրտ,
չա՛տ մերկ Անոնց պաշտպանութը կրնայ խըզ-
ճին հպիլ, կը հպի⁸ նուեւ որտին, պարզու-
թիւն մը՝ որ կը տարամենրժէ ջերմութիւնը,
կեանքը և գեղարուեստը : դ—135

Պաղափարի ուժը

|| Գաղափարը կարելի չէ շօշափել, չափել

բանել, ան անկշռելի է, ան մասնիկներէ չէ կողմուած . . . Գաղափարը վաշիի չի վերածուիրուն դ—91

Միրա ուժը տիեզերական զօրութիւն չի կրնար ըլլալ, ան կը տկարանայ գերազանց ուժի մը առջևու որ կը կոչուի գաղափարական ուժ, կամ այլ բառերով ճշմարտութեան զօրութիւն :

դ—38

ԴԱԿԵՑԻԼՐ

Ճշմարիսը և գեղեցիկը չեն կրնար առարանքական զիրար: Գեղեցիկը ճշմարտութեան շքեղութիւնն է:

դ—137

ԴԵՇԱՐԻԾ

Մի՛ ըսէք թէ աշխարհը զէշ է, զէշութիւնը մարդկութեան :

ԴԻՄՈՒԹԻՅ

Բոլոր գիտական միտքերը սրուախւ են մարդկութեան :

դ—42

Առկայն կարելի չէ ըսել թէ միայն գիտութիւնը բաւական է մարդն առաջնորդելու և անոր պէտքնը գոհացնելու համար գ—42

Գիտութիւնը որքան ալ յազթանակներութը զերազանցաղէս հարստացած է, նոյնքան

ալ մարդկային հոգւոյն խռովքները առել-
ցած է։

q—44

Սիստ է կարծել որ գիտութիւնը հա-
ստաքը կը սպաննէ, ընդհակառակը կ'առել-
ցընէ. գիտական մեծ գէմքերը խորոշնէ հա-
ստացեալներ եղած են։

b—157

Ա. Դիբբը

Ա. Դիբբը հոգի է հոգին միայն կրնայ
ապրեցնել։

q—50

Դահունակուրիւն

Գոհ ըլլալ այն վիճակէն յորում կը գըտ-
նուի մարդ, սովորական, հասարակ բան չէ։

F—123

Անձնագաստ պոյժմաններու մէջ իր վիճա-
կէն գոհ ըլլալը գիտութիւն մըն է, որ մենք
եւս ողէաք է ուսաննեք։

F—125

Դարձին արժէքը

Գործի մը բարոյական արժէքը՝ նպա-
տակն է որ կը բարձրացնէ։

q—163

Դաստիարակութեան դերը

Մենք բարի չենք ի սկզբանէ . . . զերշն
է որ զաստիարակութեամբ կը ստանանք բա-
րութիւն։

ա—22-23

Դերախտութիւններ

Երբ դժբախտութիւններ կուղան մեր
վրայ չըմբռաստնանք. չդիմննք ուելորզա-
պաշտութեանց այլ գօրանանք բարոյական ա-
րյունթեամբ, գառեանդուինք և նուիրուինք
վերաշնութեան զործին:

Բ—34

Դրամի զործածութիւնը և անգօրութիւնը

Դրամը պէտք է իրր ծառայ մեր պէտ-
քերուն համար զործածենք և ո'չ թէ մենք
զրամին զործիք ըլլանք:

Գ—74

❖❖

Դրամը սիրելու է ոչ թէ դրամին հա-
մար, այլ անոր ընձեռած գիւրութեանց հա-
մար:

Գ—75

❖❖

Ոիրաներ կան որ կը սիրեն առանց պայ-
մա ի և հաշիւի. խիզճեր կան որ կորելի չէ
զնել. անձնուարութիւններ կան որ չէ կորե-
լի զիւ առնմանել:

Գ—41

Դիրքի հարցը

Աշխարհա կը ճանշնայ և կ'ընդունի դիր-
քի, կ'թութեան և կարողութեան որոշ զու-
նազնութիւնները Ընդունուած ձեւեր են ա-
սոնք որովհետեւ անհրաժեշտ են. և թէ ջնջենք

այսօր, վաղը կրկին երեւոն կռւզան, կոխում
ունենալով մեր կենցաղի նոյնիսկ հիմնական
պայմաններէն:

ա—257

Եկեղեցին

Եկեղեցին սրբարան մըն է արգուրութեան
և սիրոյ . . . Եկեղեցին մէջ միոյն հայուսու-
թիւն, զոհողութիւն, զիջողութիւն, խոնար-
հութիւն կրնայ մտածուիլ . . .

բ—166

Ո՞չ անհաւասութիւնը, ո՞չ ազատամտութիւնը
և ո՞չ ալ գիտութիւնը չեն կարող որեէ կեր-
պով վասնգել Եկեղեցին, զի անիկայ սիւն և
հաստատութիւն է ճշմորտութեան:

բ—80

Եկեղեցին ուժը կոզմոզ ասրբը սէրն
է:

բ—84

Եկեղեցւոյ զէնքը խօսքն է. Եկեղեցին չի
կրնար և պէտք չէ պարտադրէ որեէ հա-
ւաստիք նիւթական ուժով:

բ—64

Եկեղեցին հոգեկան բաղձանքներու զո-
հացում կռւսայ, խակ գիտութիւնը մտքի
տենչանքներուն:

բ—79

Մենք դժբախտ ազգ մենք և միայն եւ-
կեղեցական դոյսովի իւնով աղբեցանք ցայտմա:

F—115

Եկեղեցին ազգ մն համար հաւաքական ոյժ
մը, միայն իւնոն եկեղեցն մը եղած է: Ահա եղած
է մեղի Հայրենիք մը, եղբայրասիրութիւն
ներշնչող և պշտոքել սրտի համար միսիթա-
րութեան ապահով վայր մը և յաւայ և եր-
կինքի դռւուը:

F—76

Ամենէն ազտատ քեմը Հայ եկեղեցին է
որ չի խափիր դաւանաբանական Նիւթերու
վրոյ, այլ միայն Աւետարանի բարոյականն է
որ կը բացառէ:

F—82

Եկեղեցին պէտք է միշտ չէզոք մնայ և
չվատահի քաղաքային համակիրութեանց և
ամրախի քաջալերութեանց:

F—65

Եկեղեցին քաղաքականութիւնով բնաւ
պէտք չէ զբաղուի, պէտք չէ այս կոմ այն
կուսակցութեան համակիր կոմ հակակիր
ըլլոյ, այլ պէտք է բոլոր կուսակցութիւն-
ները կողմող անհատներու սրտին և հողին
համար զործ ունենայ և անսնց պէտք է ներ-

ՀԵՂԸՆ միայն արդարութիւն, զթութիւն և
եղբայրութիւնն Բ—166

Եկեղեցւոյ գործերը միայն եկեղեցակա-
նութեան, հոգեւորականութեան, քահանա-
յութեան չի պատկանիր. . . զիսցէք որ եկե-
ղեցւոյ քարտուքումը բարձրացումը չ'իրազոր-
ծուիր . . . եթէ ձեզմէ խրտքանչիւրը եկեղեց-
ւոյ ընկերոյին-մարդասիրական գործերը իր
անձնական գործին պէս նկատողութեան չու-
նէ և իրրեւ քահանայ չգործէ : Ի—214

Եկեղեցականը

Որքո՞ն լուրջ, որքո՞ն բանական. որքո՞ն
զգոյց պէտք է ըլլայ եկեղեցականը, ան պէտք
է խղճի և սրտի ազնուութեան, ուղղամը-
տութեան և սրբութեան մարդը ըլլայ :

Բ—65

Կրնայ կրօնականը իր քաղաքական անձ-
նական համոզութեանը ունենալ, իր հոյ-
րենասիրական բոցաշանչ արամագրութիւն-
ները ունենալ. առկայն հարկ է որ ան խեղ-
գէ, չքացնէ իր մէջ զայնս, և կոմ, պէտք

Է հեռանայ կրօնական ասպարէղէն, հակառակ
պարագային առերտէի կ'ենթարէէ եկեղեցին:

Բ—66

Խօր Խ. Խասիբրուրիւնը

Մեր եաը կը մնայ. զի ան չի պատկանիր նիւթին, որը փոփոխական է և յա-
ջորդարար կ'ույլափոխուին:

Դ—92

Խասիբրութիւնը բարբարոսութիւն է:
Դ—72

Սրզը եկեղեցւոյ՝ մէջ

Հայ եկեղեցւոյ մէջ ժողովուրդը ժամեր-
գութեան կամ պատուրազի միջոցին կանգնած
մարկ կ'ընէ միայն զարդաց զաստն երգեցո-
ղութեան, սխալ է այս գրութիւնը: Առա-
քեալին պատռէրին հոկառակ է: պէտք է
ժողովուրդն ալ երգէ և երգէ ըարձրանայն:

Դ—139

❀❀

Փիլիսոփայութիւնը երգ չունի, բայց
կրօնը երդ ունի, վասնզի կրօնը զգացումի
հետ կապուած է . . . Որքան զգացումները
ազնուացած ըլլան այնքան երզը և երաժը-
տութիւնը ազնուացած կ'ըլլայ: Դ—137

ՍՐՋԱՑԼԻԱՐՔԻԱՅՑ

Երջանկութեան և ուրախութեան առաջին պայմանը սիրտ կրելն է, սիրտ ունենալն է:

Երջանկութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ ուրախութիւնն անհուն հոգիի մը, որ բանականութեամբ և սիրելու կարողութեամբ օժտուած է: Երջանկութիւնը դուզորդուած է բարին և սիրոյն հետ Ուր չարութիւն և առելութիւն կայ: Հոն չկայ երջանկութիւն: Ուր որ սէր կայ հոն անպայման երջանկութիւն կայ, ան է որ զմեղ ֆիղիքական պայմաններէն վեր կը բարձրացնէ և հոգիի կարութիւնը կը գոհացնէ:

q—27

Երջանկութիւնը հոն է, ուր բարձր զորովի, ջինջ համակրութեան և սուրբ սիրոյ զգացում մը կայ որ կը մզէ կը առնի մինչեանձնազնութիւն:

q—27

Մի՛ մոռնաք որ երջանկութիւնը կը խուսափի ձեզմէ այն առեն՝ երբ դուք հեռացած էք Աստուծմէ, հուսառքէ, յոյսէ և սէրէ:

Կարելի չէ երջանիկ ըլլու առանց Աստուծոյ, առանց սիրոյ, առանց յուսոյ: q—28

Զեր հոգիւոր երջանկութիւնը կը թու-
նաւորուի երբ ուրիշներ կը տառապին. սի-
րեցէք զանոնք իրենց փրկութեան համար.
չկայ երջանկութիւն նրբ չենք զիտեր Աօ-
տուծոյ մօս բներել մեր հանօթները։ Ե—36

Մարդը ինքն է որ կը պատրաստէ իր
երջանկութիւնը, և զարձեալ ինքն է որ կ'ար-
տորայ, կը փութայ, կը վազէ ձեռք անցը-
նելու համար երջանկութիւն և սակայն չի
գտներ։ Պ—20

Երջանկութիւնը կցուած չէ արտաքին
իրականութեանց հետ. ան ո՛չ կարգի, ո՛չ հո-
րշատութեան և ո՛չ սուսպիլութեան հետ որեւէ
կազ չունի Երջանկութեան պայմանները մեր
ներսիցին են։ Պ—25

Անզգայութեան մէջ վիճուել երջանկու-
թիւն, պիտի նշանակէր կարծրութիւն ու քար-
սիրութիւն և զատել ինքնինքը անառանձնե-
րուն կարգը։ Պ—23

Երջանկութեան դլխաւոր վտանգը ա-
պերախատութիւնն է։ Պ—178

Հոն ուր աւելի հաւատք, բարպայական ուժ, ար-
գարութիւն և ուղղութիւն կայ, հոն կայ նաև

աւելի ազատութիւն, աւելի զօրութիւն, աւելի լոյս և աւելի իրական երջանկութիւն :

F—148

Ուրիշին բարիք ընել, օդատեկար ըլլալ և երջանկացնել զայն, ահա՛ երջանկութեան անապառ աղքիւրը :

ա—51

ԶԱԽԱՊՈՎՐԻՄ

Նկատի առէք բնութեան տարերքը, դուք պիտի համոզուիք թէ զո՞ողութիւնն է օրէնքը տիեզերքին Զո՞ողութեան ձայնը անոնց մէջ միայն աւելի զօրեղ կը հաչէ, որոնք ունին հաւատք :

և—32

ԶՈՒԱՐԲՈՎՐԻՄ

Միշտ աշխատելով և երքեք չզուարենալով մարդ ապուշ կը դառնայ ի վերջոյ և—344

Զուարենութիւններն պարկեշտ և յափառ սահմանի մէջ՝ նախախնամական օրինաց և կանոններու համաձայն են, և անհրաժեշտ մաս կը կազմեն կեանքին :

և—346

ՀՅԱՏԱՆԵԼԿԱՆ ԿԵԱՆՔ

Ընտանեկան կեանքը մարդկային ամէնէն վաղեմի և սքանչելի մէկ հաստատութիւնն է.

անհատներուն ֆիզիքական, մտաւորական և
բարոյական պէտքերուն զանացում կուտայ և
սեռին շարունակութեան և զարգացման կը
ծառայէ:

Ա—229



Ամենախոնարհ և խեղճուկ ընտանեկան
վասարանն իսկ հանգստութիւն մըն է, հոն
սիրունը կը տաքնան հրաշալի հեշտութեամբ:

Ա—30



Ընտանիքի սէրը մարդուսիրութեան ազ-
րիւն է և ընտանիքը մարդկային ընկերու-
թեան կարիքին է:

Ա—231



Ընտանիքին մէջ երկու որոշ երեւոյթ-
ներ, կան, այր մարդու ուժը և կնոջ քաղց-
րութիւնը, ո՞րն է անսահման ուժը, յայտնի
է իւ քաղցրութիւնն է:

Բ—311

ԸՆԿԵՐՈՎԱՅԻՆ ՀԱՅԱԲ

Ո. մէկ ընկերութիւն չի կրնոր առորիւ
եթէ յարգել չտոյ անփուկանութիւնը, պա-
տիւր, կեանքը անոնց՝ որոնցմավ կազմուած
է իւ:

Գ—157



Շատկան չէ մարդկային ընկերութիւնը
յիշը զել արտաքին միջոցներով, ինչպէս

բաւական չէ դաշտ մը հերկել զոյն բեղման-
ուր ընելու համար, ուրիշ բան մը պէտք է.
ինչպէս հողին համար, մարդկային ընկերու-
թեան համար ալ պէտք է սերմ մը, նոր կեսն-
քի սկզբանք մը:

Բ—162

Թերութիւն սրբագրել

Մարդուն թերութիւնը սրբագրելու տ-
ուածին միջոցը ինքնաճանաչութիւնն է:

Բ—220

Թշուառութեան

Թշուառութեան աղբիւրները ա'յնքան
խորունկ են որ բարեմաղթութիւններով չէ
կարելի ցամքեցնել:

Բ—179

Ժամանակ

Մարդուն կեսնքը՝ ո'ր տարիքին մէջ ալ
ըլլոյ՝ կազուած է միշտ անցեալին. ևթէ անց-
եալին յորդն ու արժէքը՝ ճանչցոծ է և թու-
փուր չէ թողած, այլ օգտակարապէս զործա-
ծոծ է ժամանակը՝ կեսնքն ալ կ'ըլլոյ յայտ
օգտակար:

Ժամանակի կորուստը բացորձակ կո-
րուստ է և անփոխարինելի կորուստ մը:

ա—64

Վաղը այսօրուստն թշնամին է: ա—65

Երաւանինք եւ պարտականութիւն

Երաւանինք և պարտականութիւն մինչեւ սկզբան
աղյուսակինքին երկու երեսակներն են: Ա—254

Եռաւրիւնք

Զեմ կրնար երեսակայել զշտի և առւղի
մէջ առելի մնձ և վում արաւոյայտութիւն մը
քան լսութիւնը: Պ—277

Խոհը

Խոյ խոչ որ ուսերուն վրայ կը կրէ մարդ
և կոյ նոսկ որ սրամն մէջ կը կրէ: Ա—127

Խողագորիւն

Երբ մննք մեր մէջ խաղաղ ենք յայնուամ
կրնանք խաղաղ ԸՄՄ այլոց նկատմամբ . . .
անխորհուրդ, անխոնեմ քառ մը կրնայ ամբողջ
հրդենել, պատերազմ առեղծել խաղաղ ընկե-
րութեան մէջ: Բ—298

Խոյդնը

Երբ նկատի չենք տաներ խիզճը և կ'ու-
րանունք անոր գոյութիւնը ուրացած կ'ըլլաննք
ճշմարիտ Աստուածը, զի յաւիսենակոն Աս-
տուածը խոզի Աստուածն է: Ա—23

Մարդ մը կ'արժէ այն, ինչ որ կ'արժէ
իր խիզճը, ներկայ գարուս մէջ անհրաժեշտ

Է որ խզնի մարդ կազմուի, եթէ կ'ուղենք որ
մարդն խկապէս ազնուանայ:

Ա—246

Խճայողուրիւն

Խնչ որ խճայողութիւն է արդէն շահ-
ուած է:

Խճայողութիւնը զուստին է խռնեմու-
թեան, քայրը՝ չափաւորութեան և մայրը՝ ան-
հատուկանութեան. աչսլուրջ պահապանը նը-
կարսոգրի ողջախոնութեան, պատուաւորու-
թեան... խճայողութիւն կը նշանակէ չափա-
ւորութիւն հաճոյից, վայելքներու մէջ, և հե-
տեւարսոր՝ խռնեմութիւն և ժուժկալութիւն:

Ա—129

Խոնարիսուրիւն

Չկայ չնորհ եթէ չկայ խոնարհութիւն:
Ա—23

Որքան մեծասնք այնքան պէտք է ճիդ
թափենք խոնարհ ըլլալու. որքան բաձրանանք
այնքան պէտք է ձգտինք վարերը իշնելու:
Ա—24

Որքան խկապէս բարձր է մարդկային
հոգին, նոյնքան և տայլի ընդունակ է խո-
նարհութեան:

Ա—196

Հոգին կրնույ խոնարհիլ նոյնիսկ թշնամ-
ւոյն առջեւ՝ երբ կտաք, յօժարութիւն և, ի
լրումն ամննայնի, սէր ըլլայ:

ա—201

Խորիութղմներ

Վիշտը խորհուրդ մըն է, չենք հասկնոր
թէ ուրկէ կուզայ ան և ինչու կուզայ մեր
վրայ, նոյն քոն՝ երջանկութիւնն աչ խորհուրդ
մըն է՝ մնչպէս մոհը, նմանապէս կեանքն ալ
խորհուրդ մըն է:

Խորհուրդը արտակուրդ հմայք մը ունի,
կրօնի հրապոյըն է ան և պաշտումի էտկան
առրըւ

ե—261

Լութեան և խաղաղութեան մէջ մո-
քուր զգացմամբ վերացող սուրբ հոգիներու-
միայն կը յայտնուին մին և ոքանչելի խոր-
հուրդներու

դ—20

Մատայիլ Առաւծոյ

Երանի անոնց որոնք ընդարձակ երազ-
ներու մէջ ազտոտ մասնութիւնը մէկդի կը
վանեն ու հաւատարմաքար կ'ուղեն ծառայել
Առաւծոյ

ա—50

ՆԵՐ

Միասկատարութիւնը կրօնի ծառին կեղեւն է. եթէ կեղեւես ծառը, կը չորնայ, անպտուղ փայտ կը դառնայ. բայց ձևոը որոշ չափով, պարզ և վայելուչ պէտք է ըլլայ. խճողուած ծէսն ու արարողութիւնը կը խեղդեն կրօնի հոգին:

Բ—52

Մէսերը, ձեւերը կախեալ են ժամանակներէ, միջազայրէ, երկրէ, կլիմայէ, սովորութիւններէ, գաստիարակութենէ, նոյնիսկ քաղաքակրթութենէ... դ—78

ՄՆՊԱԳ ՕՐԻՆԱԿԻՒՅԹ

Մնպաց օրինութիւնը կը ստեղծէ, կը բեղմառարէ, կ'աւելցնէ, կը բարգաւաճեցնէ, կը ծաղկեցնէ, կը փառաւորէ, կ'ուռճացնէ որդիքն

Բ—110

Մնպացները անպատռող և անարզող և անինամ ձգող զաւակներու համար սահմանուած է ամօթ և նախատինք: Բ—110

Իւրաքանչիւր զաւկի, ըլլայ մանկահասակ կամ չափահաս, նուիրական պարտականութիւնը պէտք է ըլլայ յարգանք ծնողաց նկատմամբ:

Բ—109

Մաւլուքիւն

Սուլութիւնը մայր է ամենայն չորեաց.
աշխարհի ամենէն մեծ չորիքն է այն . ծոյլը
մարդկային ոգի չի կրեր:

Չար զգացումները միայն ծուլութեան
մէջ կ'աճին:

q—227

Առաջի ուժը

Մեր մէջ իրական ուժ մը կայ, ուժ մը
որ հրաշքներ կը դորձէ. կամքի ուժն է
այն, որ կրնայ տիրել, ազգել զգացումնե-
րու վրայ և հետեւաբար սրտին:

q—254

Հարգապահութիւն

Կարգսապահութիւնը անձին դաստիարա-
կութեան առաջին պայմանն է:

b—253

Կարգսապահութիւնը կենսական պայմանն
է ներդաշնակութեան և բարօրութեան :

n—180

Զմարդ հիւծեցնողը և յոգնեցնողը ոչ
թէ աշխատութիւնն է՝ այլ կարգի, կարգա-
պահութեան պական է:

n—181

Կարգապահութեան տիրանալու համար
մարդ պէտք է կանուխէն վարժուի բորի և
կանոնաւոր սովորութիւններու : դ—186

Ժողովուրդի մը մէջ կարգապահութիւնը
պահպանելու գլխաւոր պայմանն է յար-
գանք և պատիւ երկրի իշխանութեան դրած
օրինաց և կարգաց նկատմամբ : բ—112

Հայ եկեղեցին որ ամէն ազգաց հիաց-
ման առարկայ եղած է, ամենամեծ և ամե-
նասուրբ գլուխցն է յարգանքի . և բացար-
ձակ կրնանք ըսել թէ իր եկեղեցականու-
թեան մէջ պահպանուած և ժողովուրդին
կողմէ պահանջուած կարգապահութեան կը
պարտի իր գոյութիւնը : բ—115

Կանոնից

Ամէն կեանք մասնիկ մըն է ասառուս-
ծային կեանքին, ան ինք իր մէջ կ'ամփափէ
իրական զարգացման անհունապէս ընդունուկ
գորութիւն մը : ե—95

Եթէ կայ բան մը որով մարդկային
կեանքը մասնաւորապէս մեծ նշանակութիւն
կը ստանայ, այն ալ յաւխանականութեան
սկիզբն ըլլալն է : ե—95

Առանց տարակուսելու կրնանքը ըսել
թէ յետ մահու վերապրելու բնազգը... աղի-
տի կրնանքը զանել տաճն դարերու մէջ, ա-
մէն կլիմայի տոկ:

η—94

Վայ անոր՝ որ չի զիտեր թէ ի՞նչ ըսել
է հանգերձեալ կեանք, յափտենական և
երկնային կեանք:

ա—227

Յափտենական կեանքը անհասական
ընարութեան խնդիր է, կամառ նաւատ
կը պահանջուի զայն մերն ընելու համար:

ա—232

Աւետարանը չի հաճիր կեանքի անուն
տու այս անստոյք օրերուն մէջ անցուած
յաճախ խզալի կեանքին, որ ճնշուած է
օրօրոցի մը և գերեզմանին միջեւ, ուր ա-
մէն ինչ մաշում է և փառութիւն: Ուրիշ
կեանք մը կայ զոր Յիսուս Յոյց կուտայ՝ իր
բացուած գերեզմանին տաջեւ կեցած, յա-
փտենական կեանքն է այն, ճշմարիտ ու
երկնային կեանքը:

ա—230

Բո՞ղ հաւասարցեալները հարիւրաւունե-
րով, հազարաւորներով զոհուին մահուան

մանգաղին տակ, դեռ մննք կը հուսասանք
թէ անանք կը ծնունին նոր կեանքի մը ար-
շուլոյսին սոս ջեւ։

Ա—228

Զանացէք սիրել այն համեստ կեանքը
որ դուք ձեր ձեռքով չինուծ էք։

Բ—128

Կեանքը հաճոյք մ'ըլլուլէ աւելի սրա-
տականութիւն մըն է։

Ա—99

ԱՆԴԱՎԱՐԱՐԻՒՄ

Մարդ իր թերութիւններով աւելի տա-
նելի է քան երբ ան կը ծածկէ յատակ դի-
մակով մը ինքզինքը։ յայտնի չընելու հա-
մոր իր թերութիւնները։

Ա—51

ԿԻԾԸ

Սովորութիւն եղած է ըսել՝ թէ ակար
է կին արարածը. բայց կոյ բան մը, զօրու-
ւոր բան մը որ զինք կը բարձրացնէ և զօ-
րութիւն կուտայ. այդ բանը սիրան է, սրոի
զգացումն է, սրոի զօրութիւնն է որ կ'աղ-
նուացնէ կիները։

Բ—307

Յարգանքի շնորհիւ է որ կինը կրնայ
իր ամուսնոյն կեանքը երկարել, մինչդեռ
անազնիւ ընթացքով, անարգանքով վերա-
րերուող կինը կը կարճեցնէ իր ամուսնոյն

կեռնքի թելը, և բարոյագէս կը սովոննէ
զոյն:

Բ—112

Կրօնը

Կրօնը շօշափելի ծանօթութիւն մը չէ,
ապացուցուած վարդապետութիւն մը չէ, ա-
բարողութիւն մըն ալ չէ. կրօնը հոգւոյն
բաւխունական հառաջանքն է, բաւխունական
թոփչքն է, գէոդի անգենականի իրականու-
թիւնները ըզձանք մըն է:

Ե—260

Կրօնը չի բացատրուիր. կրօնը սրախ
և խզճին կը յայանուի, զի կրօնը խորհուրդ
է և պէտք է խորհուրդ մնայ:

ՃՃ

Այն կրօնը որ կը պահանջէ կեռնքի
սրբութիւն, ուղղամտութիւն, կտառըւլու-
թիւն, որ կը գտառապարտէ կեղծիքը, ա-
զանութիւնը, հարաբութիւնը, և բոլոր
ստորնոքարչ մոլութիւնները, այն կրօնը
ճշմարիտ կրօնն է... այդ կրօնը քրիստոնէտ-
կան կրօնն իսկ է:

Գ—58

ՃՃ

Կրօն և բարոյական մէկ ամրողջու-
թիւն կողմող միութեան մը երկու մասերն
են...

Կրօն ունենալ և բարոյտկանէ զուրկ
ըլլու և փոխադրձուրոր, ընդունելի չեն,
վասնղի մէկը միւսին հիմն ու ուղղութիւնը
պէտք է որոշէ...

Կրօնը և բարոյտկանը մարդուն երջան-
կութեան համար են:

Կրօնը մարդուն և Առուժոյ յարաբե-
րութիւնն է. իսկ բարոյտկանը մարդուն և
իր նմաննեց յարաբերութիւնն է: Երկուքն
ալ սէրէն կը ծնանին:
*** F—42

Կրօնը իր օծութիւնը և վսեմութիւնը
կը կորանցնէ երբ մարդ բարոյտկանէ զուրկ
կ'ըլլույ: F—43

Այն կրօնը որ բարոյտկանի հեաը չէ
լծորդուած հիւսնգոստ է: F—44

Կրօնքն է որ ժողովուրդներու նկարա-
գիրը կը կազմէ և անոնց ճակաստագիրը կը
շննէ: F—162

Բոլոր կրօնի հիմնաղիլներու մէջ կայ
վսեմ և նոյնիսկ աստուածոյին յայտնապատե-
սութեանց դրոշմները... F—29

Բայց անոնք՝ եթէ բարձրացան պատ-
ռակնդանիս մը վրայ, ուրիշ խօսեցան իրենց
երկրորդու աշակերտներուն, չբարձրացան
«խոչի» մը վրայ:

η—30

Հաճոյքը

Հաճոյքը անշուշտ պէտք մըն է մար-
զուն համար ինչպէս վայելքը. բայց հաճոյ-
քը կեռնքի նարատակ ընել, չճանչնալ է
մարգուն կոչումը, չճանչնալ է մարգուն
նկարուղիրը...

Հաճոյքի նուիրելով ինքզինքը կարելի
չէ իրականացնել երջանկութիւնը:

գ—22

❖

Հաճոյքի բաժակը խոր է և զայն կը
պարուն և դարձեալ զոյն կը լեցնան ան-
դադար. բայց կուզոյ որ մը որ կը զգան
բոլորովին յոգնած ինքզինքնին, յափրո-
ցոծ, ձանձրացած։ Բաժակին խորը կոյ մի-
այն ձանձրոյթի, անպատճռութեան և ամօթի
մեւ մրուքը։

գ—21

Ճայց պատմութիւնը

Մեր անցեալ պատմութիւնը յուսեղէն
հաւատքի խորան մըն է։

ե—145

Հայրենասիրուրիմ

... Հայուն համար հայրենասիրութիւնը
ընտանեկուն առանցութիւն մըն է և միան-
գումայն նուխրակուն պարտականութիւն :

Ա—163



Ծշմարիտ հայրենասէրը գիտէ հայրենի-
քի բարզաւաճման համար աշխատիլ, ճգնիլ,
անոր քեռը սիրով տանիլ տունց որեւէ տ-
կնկալութեան, առանց սպասելու որ աշխա-
տութեան փոխարէն դափնիներ յօրինուն
ճակարն ոյրայ ի—34



Ծշմարիտ հայրենասէրը այն է որ հայ-
րենիքի փառքի և մեծութեան համար զոհ-
ուած է, որ իր եսը մասնալով միայն խոր-
հած է հայրենիքի տապահովութիւնը, իր եղ-
բայրներու փրկութիւնը և երջանկութիւնը,
և այսպիսի պայմաններու մէջ զոհողու-
թեամբ ըմբռնուած հայրենասիրութիւնը
հայրենիքի կրօնն է: ի—34

Հանգիստ

Ստուգիւ խիղճն է որ մեզի կրնայ տալ
ծշմարիտ հանգիստ:

ի—200

Հանդիսարաններ

Մարգ. երեք հանդիսարան ունի իր է-
ռաթեան բարգաւաճման համար. ընտանիք
մը, պաշտօն մը, և հայրենիք մը: բ—309

Հասարակութիւններ

Հասարակութեան հանդէս ամէն անհատ
նուիրական պարագանութիւն մը ունի, որ
է աշխատիլ հասարակութեան շահուն հո-
մար Անձին շոնը խորհողը հասարակու-
թեան թշնամին է: բ—283

Հարատութիւն

Հարատութիւնը մարդուն իմաստութեան
պատկն է: բ—164

Մարգ. իր հարատութիւնը զոխանակ
կանակը առնելու պէտք է ոտքին տակ առ-
նէ. որքուն առնեն կռնակն առած է ան պի-
տի կքի և պիտի չկարենայ դլուխը վեր
բարձրացնել երկինքի անպատճեմ շնորհնե-
րը վայելելու համար. եթէ մարդ գիտցու
ուքի տակ առնել հարատութիւնը, բայնժամ
ույդ հարատութիւնը պիտի բարձրացնէ զինք
մինչեւ երկինք. մինչեւ կատարելութիւն:

բ—174

Հացի խնդիրը

Հացի պահանջքը որքան էին, նոյնքուն արդիսկան պահանջ մը, կենաւկան ու կարեւոր հարց մըն է ...

Հացի, անօթութեան խնդիրը ընդհանրապէս ծագում կ'առնէ մարդուն անզգուշութիւններէն, մախումներէնու Բայց չնորհալից կեանք մը միշտ կ'առելցնէ մարդուն շահումները:

Բ—284

Հաւատք

Ո՞վ որ հաւատոյ Թրիստոսի, չի մեռնիր, այլ կը ննջէ միայն, և ոյդ քունին պիտի յաջորդէ օրհնեալ և փառաւոր զորթնում մը:

ա—231

Դիտութեան մարդն ու հաւատքի մարդք, թէստ տարբեր լոյսերով կ'առաջնորդուին, թէեւ տարբեր ճամրոններէ կ'ընթանան, բայց միւսնոյն տեղը կը հասնին, միեւնոյն փրկիչը կը դանեն:

ա—34

... Գրքերու մէջ եղած խուզարկութիւններով կարելի չէ հասնիլ վասփաքուտծոյն կէտին՝ ուր հաւատքով միայն կարելի է հասնիլ:

ա—35

Իմացական հաւատքը երեւակայական
հաւատք է... ո՞ն ամուլ և ռւնոյն հաւատք
է։ Որպէսզի իմացական հաւատքը ըլլայ
կենաւնակ և կրօնական հաւատք, ովքաք է
որ սրտով կապուինք և սրտով հաւատունք
Աստուծոյն

գ—83



Աստուծոյ նկատմամբ հաւատք չէ կա-
րելի ձեռք բերել այնպէս ինչպէս դիտուկան
ճշմարտութիւնն մը ձեռք կը բերուի ապա-
ցոյցներու շարքով մը։

բ—37



Հաւատքին աեղ չէ կարելի համարմէք
բան մը զնել. ո՞չ յոյսը, ո՞չ բարոյականը,
ո՞չ փիլիսոփոյութիւնը։

ա—283



Կորանցնելով հանգերձեռլի հաւատքը՝
մարդ ոչ միայն զմզոն պիտի ըլլայ ներկայ
կեննքէն այլ և ըմբռատ մը. ապատոմբ մը
պիտի զառնոյ ընդդէմ տիսուր և մռայլ իր
ապագային հանգէստ, որուն հորիզոնին վրայ
չի տեսներ իր ցուազին կեննքի համար
ճամանչ մը, շող մը, լուսալիր զիծ մը,
զէթ նշոյլ մը որդարութեան և բարու-
թեան։

բ—134

Հաւասարութիւն

Կոյ իրականուի հաւասարութիւն մը ո-
րէնքի առջև միոյն, իրառունքի համար
միոյն, բայց ինչքի և դիրքի համար չի
կրնար ըլլալ. բնութիւնը տաղանդով, ա-
ռաջնութիւնով, ուժով, ֆիզիքականով, բա-
րոյականով գանագան և իրարմէ տարրեր
ուժեր առանձ է մարդոց:

Բ—167

Հոգեկան շէմբը

Եթէ նիսթական շէնքերը կը կործա-
նին, հոգեկան շէնքը իրականին մէջ հաս-
տառ կը մնայ, հոգեկանին հետ սիրուը ան-
ստան կը մնայ:

Ե—144

Հպարտութիւն

Եկեղանեաց մէջ ամենէն անսիրելի կեն-
դունին ոզնին է, վասնզի որ կողմին որ նա-
յիս սուր փուշերով ծածկուած է: Մարդուն
հոգարտն ալ կը նմանի ոզնին

Ե—223

Աղքատ հոգարտը իր կեանքին և անձին
վրայ մեծ կարծիք ունի. ան կը մշուի
ընդհանուր հասարակաց օրէնքին դէմ ըմ-
բռատանուու. ան չուզելով շուքի մէջ ան-
նշան մնայ, կը նետուի աղատամբութեան
մէջ:

Բ—258

ՃՐԱՉՐԱԿԻ

ԹՐԺԱԿԱՆՔԱԿԱՆ կրօնը հաղիին հետ առ
ուշնչութիւն ունեցող կրօն մըն է. Ֆիղիքա-
կան հայոցքները կրօնի չեն պատկանիր :

η—114

ՀՅՈՒՅՔՆԵՐԸ բնութեան շեղումները չեն,
անբնական բաներ չեն, այլ զերբնական :

ա—45

ՆԵՐԲԻՆ ՃՊԱՆԱՑՆԵՐ

Մարգան ներքին բարոյական, խմացա-
կան և ֆիղիքական ճպառմներն որքոն ա-
մելան, այնքան իր փառքի կատարելու-
թեան պիտի մօտենայ:

բ—259

ՃՀԱՐԱՊՈՒԹԻՒՆԸ

ՃՀԱՐԱՊՈՒԹԻՒՆԸ՝ իրը հաստատուն գե-
մին՝ մարգկային ընկերութեան բարոյական
չէնքերն իր վրայ կը պահէ հաստատուն և
կանգուն:

ա—85

ՃՀԱՐԱՊՈՒԹԻՒՆԸ հարատութիւն մըն է:
ՃՀԱՐԱՊՈՒԹԻՒՆԸ զօրութիւն է:

ՃՀԱՐԱՊՈՒԹԻՒՆԸ աշխարհի փրկութիւ-
նըն է:

ա—87

Յանձնիս ճշմարտութիւնը նշարտոկի պէս
կը կտրէ, և կ'արիւնէ, բայց բռուժիչ ու
մաքրիչ է, մինչ ստութիւնը իրոք թոյն, կը
թունուորէ և կը մահացնէ։ ա—88

Ճշմարտասէր բլլուլ, ճշմարտութիւնը
յարգել, առեւ ամէն ինչ որ սուս է և
կեզծ, ասիկոտ աղնիւ և վեհանձն ընաւորու-
թեան յատկութիւն մ'է որով մարդ իրա-
ւամբ արժանի կ'ըլլոյ մարդկային ընկե-
րութեան մէջ վատահութեան և համակրա-
նաց։ ա—86

Մարդուն արժանիքը չէ թէ միայն ճշ-
մարտութիւնը սկսականելուն մէջ կը կա-
յանայ, այլ այն անկեզծ զգացման մէջ՝ ո-
րով նու կը ջանայ ստութեան, կեզծիքին և
խորեսայութեան վրայ յաղթանակ մը տա-
նիլ, ճշմարտութեամբ և ճշմարտութեան
համար։ ա—86

Մարդուն արժանիքը եւս տառել կը
կայանայ չէ թէ ճշմարտութեան ստացման
հաւանութեան մէջ, այլ ճշմարտութեան հե-
տագօտութեան մէջ, որով միայն մարդ կը
բարձրանայ, կ'աղնուանայ և իր կարողու-
թիւններով կը կատարելագործուի։ ա—87

Աւելի դիւրին է ճանչնոոլ սխալը քան
գտնել ճշմարտութիւնը . սխալը մտկերեսի
զբոյ կը տեսնոուի, մինչ ճշմարտութիւնը
ծածկոծ կ'ըլլայ և զայն գտնելը ամէն մար-
դու զործ չէ:

ա—87

Ամէն ճշմարտութիւն, ամէն նորու-
թիւն, ի սկզբան չ'ընդունուիր, ոյլ տե-
լութեան և հայհայանքի առարկայ կը դառ-
նայ :

ա—205

Սիրեցէք ճշմարտութիւնը երբ երիտա-
ստրդ էք և ոսկորինիդ կը խոյաան, երբ
հստան տարիք մը ունիք և խելահաս էք.
երբ ծերացած էք և արիւնիդ ցամքած չէ
դեռ:

ա—93

Ճշմարիտ եղէք ձեր ազօթքներուն, ձեր
դորձերուն, ձեր խօսքերուն, ձեր ընթաց-
քին, ձեր յարարերութեանց մէջ:

ա—92

Դուք կը կարծէք որ ճշմարտութիւնը
գտած էք, ջանացէք զայն տորածել. կը
կարծէք որ այսինչ անձը կը հեռանայ բարի
համբէն. ցոյց տուէք իր սխալը. բայց ցոյց
տուէք համոզելով զինքը:

բ—188

Ճշմարտութեան պաշտպանները ամէն
հարստանքներու ևնթարկուած են - բայց ի-
րենց մանէն յատոյ անոնց գործքերը գնա-
հաստատուած ու արժանիքնին հաջակուած և փո-
ռարանուած են

q-35

Urgency

Սկսութիվ մարզում կենաքին տամնութեաւելի սասկում ազգող, իր սրտին թերերը պրկող և իր ջիխերը թունդ հանող եթէ կայ բան մը՝ այն այ մարդն է։ ա—226

三

Խոչ աղետալի բան կ'ըլլար մահը, երբ
չըլլար յարութիւն մեռնելոց, երբ անանկ
գիտանոյինք ու հաւատացյինք թէ մահուամբ
կը հոգանանք, թէ մեր մարմինն ու հոգին
սիխոի մեռն նեխուծ և վատած ու յուխու-
նապէս խառնուած կոշտ ու կարծր հոգին
հետ :

w—227

Մայրեակ զերք

Մայրերն են որ կը կտղապարեն, կը
ստեղծենի իրենց գաւակոց խօսքը, լեզուն,
զգացումը, գաղտնիութը, թռիչքը, նայուած-
քը, ձեւը, շարժումը, վերջապէս միտյն և
միտյն մայրն է որ ամենայն ինչ կռւասի, կը
պատրաստէ:

E-309

Մարդը

Մարդ աշխարհ կուղոյ իրր ազատ էսկ
մը . ան աւնի ազատ կամք մը . ոչ ոք կըր-
նայ բանանալ այդ ազատ կամքին վրայ . և
մենք մեր ազատ կամքովը կը գործենք
կամ ի նարատ մեղի կամ ընդդէմ մեղի :

Պ—62

Մարդուն մէջ ինքնուժին առանձլու-
թիւններ կան որոնք պէտք է նկատովու-
թեան առնալին

Պ—61

Մակերեւութային մարդն է միայն որ
արտաքին երեւոյթներուն կը նայի, հպարտ
մարդն է միայն որ անոտի մնեութեանց կը
աննշոյ, աղէտ մարդն է միայն որ կը գնա-
հատէ շողացող և փոյլուն իրերը

Պ—147

... Մարդը երկրի համար չէ առեղծուած,
անոր վախճանը վիշտ ու տառապոնք չէ,
ոյլ երկինքի համար առեղծուած է ու վախ-
ճանը երկնային փառք է:

Ներկայ մարդը թզուկ մըն է, և շատ
իրաւումը ըսուած է թէ քանի մարդուն ի-
մացականութիւնը զարգանայ գէսի արտա-
քին աշխարհը, այնքան կարծես պիտի
փակուի հազեկան աշխարհը իր հանդէս :

Պ—22

Մարդկութեան ծառայագները

Մարդկութեան միծ ծառայագներն առնուք են որոնք ունեցած են երիտասարդութեան մէջ զգուարին պայմաններով կեանք մը . և յամսու աշխատութեամբ օգտակար հանդիտացած են իրենց անձը : դ—61

Մեղքը

Մեղքը մարդուն թշնամին է հակառակ
իր հրատոյրին և գրաւիչ հանգամանքին : բ—182

Մեղքը ցանկութեան լոյս աշխարհ
զալն է : ե—249

Միամառին

Խորագիտութիւնը առանց միամտութեան խորամանկութիւն է, խորերայտթիւն է . և միամտութիւնը առանց խորագիտութեան խմացականտկարութիւն է, դիւրախարութիւն է, անմտութիւն է : ե—45

Միամիտ ըլլանք, այսինքն ըլլանք ինչ որ ենք, այս կը պահանջէ պարկեշտութիւնը և այս է ամենին պատռառոր և ապահով բանը : ե—52

Միաւրիւմ

Միութիւնը, միաւրան գործակցութիւնը
յառաջդիմութիւն է: դ—73

Սրաւերու միութեամբ, ջանքերու ներ-
գոշնակութեամբ է որ ընտանիքներ, ազ-
գեր և ընկերուկցութիւններ կը կողմուին,
կը պահպանուին և կը բարգաւաճին: դ—74

Որպէսզի միութիւնը երջանիկ ըլլոյ
արէաք է որ անիկա ազատ հիմներու վրայ
գրուի:

Դիրէ՞ք ուր է հաստատուն և իրական
միութեան զեաինը: Զարէն պժզալու և
բարին սիրելու մէջ է: դ—79

Մամի մշակում

Մաքի մշակումը երջանիութիւն չի բե-
րեր, ընդհակառակը ցաւեր կ'աւելցնէ. մտքի
մշակումով մարդուն նկարագիրը չի փոխ-
ուիր, բայց արտի և խզճի առաքինութիւ-
նով կարելի է ապահովել երջանիութիւնը:
ե—158

Յաղրանակը

Յաղթանակը անոնցն է որոնք ինք-
զինքնին կը նետեն կոիւին մէջ առանց

Հնարքամառւթեան գէնքերու, մի միայն ի
ձեռին ունենալով հմարտութեան և սիրոյ
նշանակը, խաչը ն—49

Յառաջդիմելու պարմանը

Յառաջդիմելու, զարգանալու, տիրու-
նալու առաջին պայմանը խոնարհութիւնն
է. պէտք է խոնարհի մարդ որ սորզի, պատ-
րաստուի, զարգանայ և ազանովէ իր յա-
ռաջդիմութիւնը! բ—264

Յարտաճառարիւմ

Յարտաճառութիւն, այսինքն մարդուն
մէջ կուտափուած և շարունակող կորովը,
կ'աւելնայ հետզհետէ և կը տեսէ ու կը
զիրջանայ յաղթելով ամէնէն աննուած ար-
գելքներուն! դ—156

Յարզանի

Հոն ուր կը պակսի յարգանքը հոն
հետզհետէ կը տիրէ անումօթութիւնը, ան-
պարկեշտութիւնը, լիտիութիւնը... հոն առ-
մէն բան անզգալիօրէն կը քայլայուի, կը
նուռասանայ, կը գռմէկանայ, և կը դիւտ-
նայ! բ—107

Մարդ ինքզինքը տզատ զգալէ աւելի

աղետը է ինքզինքը վարժեցնէ յարգանքի
իր մեծերուն, իր դիխուռուներուն նկատ-
մամբ, պատուել գիտնալու է իր մեծերուն
կամքը, անսալու է անոնց խորհուրդնե-
րուն, մեծապէս յարգելու է իր ազգին ան-
դին աւանդութիւններն ու պահանջները:

F—106

Յարգանքը քրիստոնէի կեսնքին հիմ-
նական առաքենութիւններէն մին է: F—105

Յարգանքը մարդուն բարոյականին և
նկարագրին պահպանմանը նպաստող ուժն է:

F—105

Առանց օրէնքի, աւանդութեանց, մեծե-
րու, նուրիբական ժառանգութիւններու նը-
կատմամբ յարգանք ունենալու, մարդ կա-
րելի չէ որ սպառովէ անւականութիւնը
այն յարիքներուն և առաւելութեանց ո-
րոնք շահուած են իրեն իր նախնիքներէն:

F—106

Ազդի մը նկարագիրը, իր գոյութիւնը,
իր նուրիբական աւանդութիւնները, իր ան-
դին ժառանգութիւնները, իր խօսուն յիշա-
տակները կը պահպանուին մի միայն յար-
գանքի առաքենութեամբ:

F—106

Յոյսը

Յոյսը շարժիչ մնե ոյժ մըն է, որ կը
քալեցնէ մարդկութիւնը: կ—239

Յոյսը չէ թէ միոյն խոնդ և զօրու-
թիւն կը ներշնչէ այլ և կ'ընծայէ ուրախու-
թիւն:

կ—117

Երբ կը սրտկսի սրտին մէջ յոյսը, մար-
դուն աշխատութիւնը այլնւս անկարսիլ կը
զառնայ և կատարեալ վհատութիւնը զինք
կը պաշտրէ:

կ—116

Մեր հաւասքը Աստուծոյ նկատմամբ
որքան մեզ ոգեւորէ, այնքան աւելի յոյսը
կը զօրանայ մեր մէջ:

կ—114

Յիշու Նազօվրեցին

Նազօվրեցի Յիշումը իր ստքը մեր
երկրագունդին վրայ գնելէն ի վեր քաղա-
քակրթութիւնը նոր զարկ, նոր կերպա-
րանք, նոր ոգի, նոր նշանակութիւն ստո-
ցած՝ անդապոր կը յառաջդիմէ իր հերոս-
ներու ասրած քարոյական մնձումնե յազ-
թանակներուլը:

զ—97

Այս՝ աղետք է Յիսուսի հետ տառապիլ.
Անոր հետ վաստա որոշելու համար ա—288
❖❖

Յիսուս սերմանցան մըն է, սիրոյ և ար-
գարութեան սերմը կ'աւզէ ցանել սրտի ար-
տին մէջ։
❖❖

Իր սքանչելի գործերը հրաշքներ չեն,
այլ հոգեկան աշխարհի մէջ գոյութիւն ու-
նեցող ուժերու յայտնութիւններն են։

Բ—162

Յիսուս՝ ճշմարիս, ճշմարիս լոյսն է
մարդկութեան. իր լոյսին սահմաններէն
անդին եղաղները՝ չունին ճշմարիս հան-
գերձեալ կեսարի հաւատք, չունին Առաւ-
ծոյ մասին դադախար, չունին յաստղիմու-
թիւնն...
❖❖

ա—99

Բայց Տրիստանէ կ'արձակուի լոյսն
կեսարի, լոյսն յաւայ, լոյսն հաւատքին

Յիսուս կը շողոյ մեր հոգւոյն մէջ մի-
տին այն առեն, երբ մենք գիտենք առնենէ
ներքին նայուածքով մը, և այդպիսի նայ-
ուածք մը մնագէն ունենէն տկարը կոմ ա-
մնէնէն ազէտը իսկ պիտի կընոր ունենար

Բ—369

Յիսուսի յարաւրիւնք

Իրապէս և ճշմարտապէս Յիսուսի յարութեան այն առեն հաւատացած կ'ըլլանք,
երբ մենք յարութիւն կ'առանենք ներքնապէս :

❀❀

Բ—225

Եթէ մենք չարունակ մեր մէջը գիտենք խաչել ատերութիւնը, անձնասիրութիւնը, անմտքրութիւնը, հարարտութիւնը, գիտնանք թէ յարութիւն պիտի առնէ մեր մէջ սիրոյ, սրբութեան և խոնարհութեան հոգին:

Բ—225

Ներողամառութիւն

Աններող մորդուն հոգին քինախնդրութեան և վրէժինդրութեան հետեւանք արլիխովզ վիճակ մը կը ստունայ որ զինք կը ստուպեցնէ և կը չորչրկէ:

❀❀

Դ—250

Արժանապատութիւնը հոն է՛ ուր ցոյց կը տրուի ներում, փոյթ չէ թէ ոյլք նկատեն ակարութիւն:

Դ—252

❀❀

Ներողամառութիւն ունենալ ապոկանած անձերու հանգէպ, կը նմանի հօր մը սիրոյն որ պիտի ձգէր իւր սողալու իւր մանկան օրօրոցին մօտ:

Գ—160

ԾԱՋԱՎԱՐԻՒՑ

ԾՈՎՈՎՈՅ ՀԻ ԳԻՎՈՒՐ ՊՐՈՎՈՎԻՆ ԱՐԵՎՈՅ և
արժէքը:

ՄԱԽԱՆԸ ԸԼԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԹԻԱՆԵԼԸ ան-
խոսհեմութիւն է, ՀԸՆԿԵՐ յիմարութիւն :

ա—124

ԾՈՎՈՎՈՅ ԹԻՒՆԸ մարդկային ընկերու-
թեան բարօրութեան թշնամին է: ա—124

ԱՊՉՄԱՎԱՐԻՒՑ

ԱՊՉՄԱՎԱՐԻԹԻՒՆԸ կը պահանջէ որ կան-
խական կարծիքով չվերտրերութիւնք ունէ ի-
րողութեան հանգէպ:

դ—97

ԱՎՃՐ

ԱՐԺԱՆ մարդ զարգանայ մառալուսպէս,
այնքան նիւթական ուժը իր արժէքը կը
կորանցնէ:

գ—38

ԲԻՐՍ ուժէն գերազանց ուժ մը կայ որ
իրական օրէնք մըն է, զաղափարի հակազ-
գումն է այն ընդդէմ բիրս ուժին: գ—37

Ուժը կը յանդգնի ամէն ինչ խեղղել.
խեղղել սիրաը, խեղղել խիղճը, խեղղել

ամէն նուիրականութիւն, մի ժիայն զարդար-
քելի տիրապեսութիւնը ապահովելու և ի-
րականացնելու համար, փոյթ չէ թէ ինքը
լոռեթեան, խուսարի և առանձնութեան մէջ
մայ: q—34

ԱԿԱՑՄԱՐ

Զկայ էսկան կապակցութիւն ուստան և
երջանկութեան մէջ: q—24

ԶԱՐԾ

Աստուած չառեղծեց չարը, ոյլ առեղծեց
միայն չարին կարելիսութիւնը, վասնդի չա-
րը անբաժանելի է կամքի աղասութենին
Բ—185

Վաստ մըն է այն, որ փոխանուկ չարը
մատնանշելու ինքն իրեն կ'ըսէ սինչուս
ողէտք, ինչու անհաճոյ ըլլամ, ինչու ինծի
դէմ գրդակմ այլոց արամադրութիւնները: q—158

Անօնք որ միշտ չար են որ մը կրնան
արգար և բարի ըլլամ. հրահանգեցէք զա-
նոնք, յորդորեցէք և մի՛ հալածէք: Բ—187

Աստուած չի հակառակիր չարին, բայց

շարէն կը քաշէ շարօւնակ բարիք դ—244
Ուր պայքար չկայ, հոն չկայ նուռ յազ-
թութիւն դ—279



Բոլոր դիստեկից մարդկութիւնը իր
մարմանց և հոգւոյ պայքարին իւաղեկ է։
դ—92

Պատարագը

Պատարագ, քարոզ, սուրբ խորհուրդ-
ներ, բոլոր ասմենք իրր անսանելի նշաններ
նայածակ տաւին հոգեկան շնորհներն խոր-
հուրանչելու և մեղի հոսկնուլի ընելու։
հ—191



Պատարագին սրբութիւնը մատուցանո-
ղին մաքուր ըմբռանումին հետ կայութեած է։
պատարագին որտաքինը նշանակութիւն
չտանին հ—124

Պարտականուրի նմեր

Մեղմէ առէն մէկուն կետնքը կը կաղ-
մուի շատ աննշան, շատ խանարհ, շատ չըն-
չին փոքր պարտականութիւններէ, որոնք
առկայն կետնքի հումար խիստ կենաւկան և
անհրաժեշտ են։
բ—218

Երեք առաքինութիւններ կան որոնք
մեզ կրնան առաջնորդել մեր պարագաւու-
նութեանց կատարման. խօնեմուրիւնը, համ-
րային եւրը, եւ բարոյական արիուրիւնը:

Պարագաւունութեան կատարումը ճշմո-
րիս ազգիւրն է ներքին բավանդուկ բարու-
թեան:

Ուր պարագաւունութիւն չկայ, հան ի-
րաւունքը իր ձայնը չի կրնուր լսելի ըներ
ա—139

Պետուրիւն և կրօն

Պետութիւն մը որ պայքար կը բանոյ
կրօնքի դէմ, պետութիւն ըլլուլէ կը դադ-
րի և կը դառնայ կրօնական ազանդ մը
դ—202

Սերմեր

Երիտասարդներ, հսկեցէք ձեր կեանքի
արշալոյսին երր կը ցանէք սերմեր ձեր
հոգւոյն մէջ. ցանեցէք մաքուր և նուրիւու-
կան սերմեր, ցանեցէք զզուշութեամբ, ըզ-
գաստութեամբ, քողցրութեամբ և խոնար-
հութեամբ, որպէսզի ուրախութեամբ և
ցնծութեամբ ու կարնուք քողել բարի
պառազները և զձեզ շրջապատճերու. հի-
ացման և յարգանքին արժանանալ: դ—6:

Ակը

Սէրը մաքուր և բարի սրային կը պատեհանի. չարելը չեն կընար ոչը ռւնենալ:

Ա—70

Սէրը աստուածային է, սէրը հրաշտագործ է, սէրը անսահման և յաւխանական է, սէրը վերջապէս ինչն իսկ Աստուած է:

Ա—70

Սէրը վերազանց հրաշտալիքն է աշխարհի. ձղոզական ուժին պէս է ան՝ որ իրարուկը կապէ ամենէն մնենքն ակսեալ մինչեւ ամենէն փոքրերը: Արեւուն պէս է ան՝ որ առանց ճիգի կը զարթուցանէ բնութիւնը ձմբան ասանամանիքներն վերջ: Դ—240

Սիրտ մը որ սէր չունի կը նմանի երկինքի մը արեւ չանի, այն որ սէր չունի սիրտ չունի, անոր ներսիգին գեւեր կը բընակին:

Ա—174

Սէրը չէ կարելի բաժնել արդարութենէն և արդարութիւնը պէտք է ըլլոյ սիրոյ բայտնութիւնը:

Պ—324

Կրօնը և խմաստասիրութիւն առաջաւ-

ծային խորհուրդներու մէջ կը տեսնեն մի-
ութիւն մը որ կը կոչուի սերը:

գ—82

Սէրը տունկի մը կը նմանի որուն տ-
նուշահոսութիւնը չեն զգուր մինչեւ որ ոս-
քերու տակ չճմլուի. այս անուշահոսութիւ-
նը երջանկութիւնն է:

գ—28

Սէրն է միայն որ սրտի, զգացումներու
կորուծին կը պատկանի և խորիսին ու-
տրման է հաւատոյ և յաւայ... ոչ հաւատ-
օք և ոչ յայսը չեն կրնար գոյութիւն ունե-
նալ սասաց սիրոյ

բ—95

Սիրոյ զգացումը գովար, մասաղ և տ-
րի հագիներու կը պատկանի, որոնց համար
տալը, զանելը առելի կ'արժէ քան առելը
և շահելը, որոնց ներշնչող բարացոյցը Քը-
րիստոն է, որոնց համար հանրութեան շա-
հը զերադա է անհասական շահէն, որոնց
համար ծառայել առելի մօտ է սրտի քան
հրամայելը, որոնց համար անձը ուրանուու-
տուինան սիրելը վասք մըն է, օրնութիւն
մըն է:

գ—21

Երկինքի մէջ չեն հաւատոր, ոյլ կը
տեսնեն, կը գիտեն. Երկինքի մէջ չեն յու-

ասր. Հան յոյսը կը վասիստի իրուկանութեան. բայց հան կը սիրեն, կը սիրեն. սէրը երկինքն խոկ է. սէրը կը մնայ, սէրը կ'առղթի յաւխանապէս. անիկա յաւխանական անվերջ առաքինութիւնն է:

F—101

Ոչ մէկ բան այնքան առելի հղօր է որդան սէրը, զբական և ժխտական կրկնակ ականականներով, ինչպէս և թէ դիմագրելու և թէ յաղթելու համար:

F—97

Եթէ հուստքը կը աեզափոխէ լեռները, սէրը կը աեզափոխէ աշխարհները, զանանք վեր ի վայր կը շրջէ և ի նորոյ կը ստեղծէ:

F—98

Մեր առ Աստված սէրը ճշմարիտ սէր չի կրնար ըլլալ. երբ կը պակսի մեր մէջ սէր առ ընկեր:

ա—176

Սիրուիլ առանց սիրելու փառասէրներու ցանկութիւնն է:

գ—27

Որքան առեն մարդ գիտէ սիրոյ կեանքը ազրիլ, ան միայն կրնայ իր մարդկային ընութեան մէջ թափանցն առ Աստվածոյ ընութիւնը և ազրիլ իրը Մարդ Աստված կամ Աստվածոյ Որդին

գ—317

Սիրաը

Մարդուն սիրաը խորունկ անդունդ մըն
է որ (երբ գոհունակութիւն չկայ) բոլոր
երկրին ուրախութիւնները չեն կրնոր լե-
ցնել երբեք։

Երանի անոր որ թէեւ կորսնցուցած իր
մարմնական կորովը, թէեւ պազած իր ա-
րիւնը երակներուն, թէեւ թուլցած արո-
փիւնը կուրծքին, այլ չէ մարտծ սրտին ճը-
րագը։

Բ—131

Եթէ կայ բան մը մարդուն մէջ որ
զայն կը բարձրացնէ և կ'ազնուացնէ, սիրան
է այն, հոգւոյն սրբութիւնն է, զգացումնե-
րուն ազնուութիւնն է, մէկ բառով խելքն
է այն։

Դ—71

Մօր մը սիրաը սահման չունի, չի սահ-
մանափակուիր . սրտի իշխանութիւնը միայն
մայրերուն աեփական է։

Բ—310

Խարդախ սիրաէ մը միայն խորաման-
կութիւն և խարեբայութիւն կը բզիսի։

ա—86

Սառութիւն

Առաւթիւն, կեղծիք անկենովան արձան -
ներ են, փակուլ գերեզմաններ են որոնց
առևէ փառած ու նեխուծ սակարներ, կմախաք-
ներ են. անընդուազարդ՝ բայց անպառուղ
վայրի ձիթենիք մը կը նմանին անսնք:

Սրբութիւն

Առանց սրտի սրբութեան փրկութիւն
չկայ: q—254



Առառած կը ցոլանայ յատակ, պաղպան,
մաքուր սրտի մը մէջ, նժան այն քակնե-
րուն՝ ուր կը ցոլանան իրենց շուրջ ե-
ղերուող լեռներու բարձրաբերձ գոզաթնե-
րը. որքան տուն պղտոր է սիրոը կարելի
չէ որ հան ցոլանայ Առառածոյ գէմքը:

q—251



Որքան տուն որ մորդ կրնոյ տուրբ
սիրո մը ունենալ իր կուրծքին տուկ, ան
ամենին տուկի ընդունուկ պիտի ըլլայ հա-
ւատալու Առառածոյ գոյութեան: q—251



Որքան կը մրոտի, կ'ազտոտի սիրոը՝
այնքան Առառածոյ գոյութեան մասին հա-
ւատքը կը տկարանայ: q—251

Վայելում

Աստուծոյ կամքը առաջնորդ բռնենք՝
վայելելու համար բարին և օգտակարը :

ա—51

Վարձապրութիւն կամ պատիճ

Աստուծ երկնոյին նշաններով զմարդ
չի շահթահարեր. Աստուծ ազատ կը թողու
զմարդ, որպէսզի ինքն խեկ պատրաստէ իր
վարձապրութիւնը կամ պատիճը : դ—62

Վ. իշտը

Վիշտը ոչ միայն կը մզէ զմարդիկ ի-
րարու մօտենալու ի պաշտպանութիւն մի
միանց, այլ աւելին կ'ընէ. ան զանոնք կը
ատիպէ որպէսզի սիրեն զմիմնանաւ : զ—172

Ոչ մէկ բան արդարեւ կրնոյ այնքան
միացնել մորդը մարդուն որքան վիշտը :
զ—171

Վշտի և սուդի միջոցին արդիւել ար-
ցունքը կը նշանակէ բնութեան դէմ շար-
ժիլ :

զ—284

Մարդ մինչեւ որ վշտի և տառապանքի
հարուստները չառանայ՝ ան չի դառնար իր Ա-
բարչին. ով որ վիշտ կրած է, անիկու կա-
րելի չէ որ անհաւաս մնայ:

բ—78

Ա.Առահեռութիւն

Ուր վատահութիւն կը սպակախ, հոն ընտերական յարաբերութեան կապերը կը կնառութիւն
ա—85

Երբ մարդ չ'ունենար վատահութիւն
Աստուծոյ վրայ, այլեւս չի կրնար վատահութիւն ունենալ նաեւ իր նմանեաց վրայ
և այնուհետեւ կը սկսի մարդոց մէջ սպատերազմ, աւեր և քայքայում։ ի—124

Հաւատքը էտկանապէս վատահութեան
դործ մըն է և չի կրնար ուրիշ բան ըլլու։
ի—55

Վատահութիւն և համարում վայելելը
այնպիսի թանկագին բարիք մըն է որ շատ
քիչնր պիտի ուզէին անառարեն ըլլու այդ
մասին։ ի—53

Ա.Ա.ԺԱՆՈՂԲՈՒԹԻՒՆ

Վայէժինդրութիւնը շատ բան կը խստանայ, բայց կը մոլորեցնէ քեզ։ ա—49

Յառապանը

Տառապանքները կ'աղնուացնեն, կը
փրկնն զմարդ։ բ—129

Տառը եւ ոզին

Բան մը երբ օըստ տառինը կը մեկնաւ-
բանուի, բառաջ կուգայ մթութիւն, անմը-
տութիւն, վհասութիւն և վերջապէս մահ։
Ընդհակուռակն բան մը երբ օըստ ոգւոյնն,
ըստ խմաստին կը մեկնաբանուի հոն կուգայ
անընդմիջաբար լոյս, եռանդ, խանդ և
կեանք։

η—83

Զգիտուրիւն

Տգիտութիւնը թշնամի է առաքինու-
թեան և բարոյականի, մոյրն է ամէն նու-
խոպաշարումի և ամէն կարգի մոլութեան։

զ—24

Ցկարուրիւն

Եթէ մորգ ճանչնար իր տկարութիւնը,
գիտական հրաշալի բայցանութիւններէն ա-
ւելի կորեւոր պիտի ըլլոր իր անձին հա-
մար այս ճանաչողութիւնը։

η—23

Ցիրուրիւն եւ ցաւ

Այն որ տիրութիւնը և ցաւը կ'ուզէ
վանել իր մոքէն, երբեք չէ ըմբանուծ Առե-
տարանը։

ա—78

ՑՐԱՑՑՈՎ

|| Մանք իրաւունք չունինք տրանջալու,
վասնզի մեծու մասամբ մենք մեր ձեռքով
մեր վրայ կը թերենք առասպանքները և
յիշաները և մենք ենք հեղինակը մեր տա-
ռապանքներուն գ—148

ՑԱՆԿՈՎՐԻՑ

|| Հստ ինքնան ցանկութեան արմատը դի-
ւոյին հաստիրութիւնն է: ե—251

ՓԱՆՔ

|| ... Անկեղծ համակրութեան, ուզդամը-
տութեան մէջ կը կարտնայ անկեղծ վառքն:
ա—15

Փափակ եւ զործ

|| Փափաքիւը դորձել չէ, վասնզի փափա-
քիւը կամննալ չի նշանակներ. մինչդեռ զոր-
ձելը կամննալ է: ա—56

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՎԻՆ պաօւլը

|| ... Փիլիսոփայից հանճարով աշխարհ
լուսաւորուեցաւ իմացականութեամբ, բայց
բարքով մնաց շատ անկեալ և վատթար և
եղաւ փիլիսոփայութիւնը սովորանութիւն
և անէծք բարոյական աշխարհին: բ—202

Փորձութիւն

Մարդ կընոյ փորձութեան ևնթարկուիլ
թէ իսկ մնդք չունենայ. և ամէն փորձուող
մնդուոր չէ:

ա—43

Քաղաքական հարցը

Քաղաքական հարցին խորը կը գտնուի
ընկերական հարցը, և ընկերական հարցին
խորը կը գտնուի կրօնական հարցը: զ—44

Կը սիսալին ամէն անոնք որոնք կը
կարծեն թէ քաղաքային կեսնքը միայն
նիւթական շահերով պէտք է զբաղուի. և
իր զօրութիւնը նիւթական ուժի վրայ պէտք
է կառուցնէ, նկատելով որ իրաւունքը
զօրուարինն է: Վետութիւնը բարոյական
նկարագիր ու պէտք է ունենայ: բ—61

Քարօզիչը

Առանց քարոզիչի եկեղեցին կը նմանի
առանց թռչունի վանդակի:

Քարոզիչը բժիշկ է, մարդուրէ է, քա-
րոզիչն է որ կեսնք կուտայ Աւետուրանի
խօսքելուուն:

դ—135

Քրիստոնէութիւնը

Քրիստոնէութիւնը, վիշտառքայութիւն,
չէ, ան ուրիշ բան մըն է. քրիստոնէութիւ-
նը չնորդ է, քրիստոնէութիւնը վրկութիւն
է :

Է—53



Որպիսի տառեկութիւններ որ կ'ուղէք
հանձնցէք ընդդէմ քրիստոնէութեան, բայց
անզ մը կայ ուր տախորուծ էք կենալու և
խորհնելու, բացատրելու համար թէ՛ ինչու
քրիստոնէութեան հետ յառաջդիմութիւն և
կեռանքի և նոխութիւն կայ և առանց անոր
անշարժութիւն և ամլութիւն գ—103



Քրիստոնէութիւնը չ'ուրանար ինչ որ
իրական է. չ'ուրանար ոչ կեռանքի բորու-
թիւնները և ոչ ալ աշխարհի չարութիւն-
ները, ոչ ուրախութիւնները, և ո՛չ ալ
արամութիւնները, միոյն ան կը կերպա-
րանափոխէ ամէն ինչ, կը մեղմաշնէ վիշտը,
կը լեցնէ առառապանքներու վիճը, կուսայ
ուրախութեան վսեմ և սուրբ նկարագիր
մը, ան չ'արգիլեր երջանկութեան իրակա-
նացման միջոցները, այլ կ'ապահովցնէ մար-
դուն երջանկութիւնը գ—20

Թրիստոնէռլթիւնը երբեք չ'արհամար-
հեր հարատութիւնը՝ այն պարագային մէջ,
երբ զիւրակեցութեան միջոց մըն է եղած
այն և ո՛չ կետնքի նպատակ։ ա—121

Թրիստոնի կը օճնը որքան փիլիսոփայօ-
րէն մեկնարանուեցու և բացատրուեցու,
այնքան կնճռուառութեանը և անհատկոցողու-
թեանց ենթարկուեցու։ բ—233

Կրօնը մեկնարանութեան, բացատրու-
թեան կարօտ չէ. կրօնը կրօնով միայն
պէտք է մեկնարանել. Ս. Գիրքը Ս. Գրքով
պէտք է բացատրել։ բ—233

Թրիստոնին խաչը

Եթէ դուք զուտրթութեամբ կրես խա-
չըդ, խաչն զքեզ պիտի զօրոցնէ և առաջ-
նորդէ փոփոքելի վախճանին, այսինքն հռն
ուր նեղութիւնը պիտի վերջանայ, թէեւ
այս աշխարհին մէջ ո՛չ երբեք։ ա—269

Ան որ սիրով կը կրէ խաչը, թէեւ կը
վշտակրի բայց նեղը չ'իյնար. թէեւ կորօտ
կը մնայ՝ բայց երբեք չի յուսահատիր. թէ-
եւ կը հարածութ՝ բայց երեսէ չի ձգուիր.
թէեւ կ'իյնայ՝ բայց չի կորտեիր։ ա—274

ՕՐԵՐԸ

|| Տիեզերքի մէջ օրէնքն է որ կը տիրէ,
անկէ դուրս որեւէ բացառիկ օրէնք չկայ։
Բ—199

Օրերու գործածութիւնը

|| Զանացէ՛ք ձեր մէն մի օրն ծաղիկ մը
ընել անրիծ և անթառամ, կազմելու հա-
մար կետնքի յաղթութեան պատկը։ ա—69



ԽԻ ՎԱՆՐՁԻՆ, ԴՐՈՒՅԹԻՆՆԲ.—

ՀԱՅՐԱԿԱՆ ԽՕՍՔԵՐ

Ուղղուած Ամերիկանց Գերապատիւն և
Արժանապատիւն Հայիւներուն, Պատ, Հոգա-
քարձութեանց և Սիրելի Ժազավրդեանս:

Մերձակայ Նոր Տարւոյ և Ա. Խնճդեան
խորհրդառոր տօնախմբութեանց տոթիւ-
պարտականութիւն կը համարեմ ներկայ
գրութեամբա Ամերիկանց Հոգեւոր Հովիւ-
ներու և Հոգաբարձութեանց և ժողովուր-
դիս սրտագին օրնութիւններ և մաղթանք-
ներ նուիրել և նուեւ արտայայտել ինչ որ
կը զգամ իրենց համոր և կը մտածեմ յօ-
գուտ զաղութիս բարօրութեան և յառաջ-
դիմութեան:

Առաջին օրէն որ պաշտօնիս ձեռնորդէ-
ցի, ուխտեցի յԱսենի Երևափոխանական Ժո-
ղովի իմ գործառութեանս և կորողութեանս
չափով ծառայելու Ամերիկանց դադութին,
ինձի առաջնորդ ունենալով անշահախնդրու-
թիւնը, սէրը եւ անկողմնակալուրիւնը: Այս

ոգիով սահնձնած եմ պատօնս եւ ոյիսի
մամ նոյն ոգիով պատօնիս վրայ միջնեւ
վերջ։ Հրամայելու ոգիով չէ որ կը վարեմ
պատօնս այ ծառայելու ոգիով։ Զանողու-
րին, այս և եւ պիշտ և ըլլայ նոգեւորակա-
նին նունաբանը։

Ամէնուս բարձանքն է անշուշտ որ այս
հիւրընկալ երկրին մէջ բարձր պահնենք Հո-
յութեան պատիւը։ Հայ ժողովուրդը պա-
տերազմի արնաւիրէներու ուզանին բարձր
պահնց իր պատիւը, հարկ և որ գաղուրա-
նայուրինը չկորանցնէ զայն ներկայիս։
Արդարուրեան եւ նումարտուրեան սկը պիտ
և տոփէ ամէն հայու սրբն խորը։ Խոչ է
ճիզը որ ամէն կողմ կը տարուի բարձր
պահնելու համար ազգին անունը, եթէ ոչ
պատիւի նախանձախնդրութիւնը։ Այս պա-
տիւի բարձրութեան համար ոգէտք է ամէն
ներքին ուժեր համագործակցին։

Գաղուրանայուրեան համար Սկեղեցին
Հայրենիքի պատկերն է. նոն կը տնջեն հայ-
րենիքի սիւզը, նոն և որ արդարուրեան եւ
նումարտուրեան հրեղեն զենքերով կը զին-
ուիմի, նոն և որ կը զգանիք քէ Աստուած մեր
մօսն է։ Ասուզիւ Հայ Սկեղեցին Հայուն
ներենչարանն եղած և եւ կանգուն պահած
և ազգը անկուսներէ եւ դժնղակ փորձու-

բիւններէ։ Հետեւարար ո՛րքան նախանձուինդիր պէտք է ըլլանք Եկեղեցւոյ կազմակերպութիւնը անեղծ պահելու մասին։ Մասնաւոնդ հոգեւորականներէն կը պահանջուի որ մաքուր հաւատքով, մաքուր կենցաղով, մաքուր բարքով օրինակ հանդիսանան ժողովրդեան և չգայթակղեցնեն հուսատոցեալ ժողովուրդը։ Օտարները որ այնքան խորունկ յարգանք ունին մեր Եկեղեցւոյ հանդէպ, հոգեւորականք իրենց կեսանքով պատկառելի պէտք է զայն դարձնենու Եկեղեցւոյ համայքը աւելցնելու հոմար հոգեւոր հովիւները ոչ միույն հարկ է որ բեմին և երգին կարեւորութիւն ընծայեն, այլ և յաճախակի այցելութիւններ տալով իրենց հօտին՝ ընտանիկան յարկերու խաղաղութեան, սիրոյ և սրբութեան ողին դառնան։

Հոգեւոր հովիւներն անշուշտ առանձին պիտի չկրնոյին արգեւնաւորել իրենց զըլիսուր պաշտօնը եթէ Թեմներու Հոգաբարձութիւնք դիւրութիւններ չընծայէին և օժանդակ չըլլոյին հոգեւորականաց։

Անշուշտ Հոգաբարձութիւնք աւելի եւս պէտք է մօտէն շփման մէջ ըլլան ժողովրդի ներքին ցաւերուն, վասահ ևմ որ անոնք իրենց ուղղութեամբը և յարատեւութեամբը կը հոգան և կը մատակարարեն ըստ որ-

ժանւոյն թեմին և կեղեցւոյ և դպրոցի վերաբերեալ գործերը և խմաստութեամբ կ'արդիանուորեն օքառչատ ծրադիրները, սատոր հանդիսանուլով ամենուրեք ներքին ամբակնդման։ Զմրան սախատաշունչ օրերուն անչուշտ իրենց ուշադրութենէն չեն վրիպեցներ աղքաներու և չքուորներու օգնութեան գործը։ Տնաւատկան անձկութեամ սա շրջանին ինչքան նըստասակայտրմար պիտի ըլլար երբ հողաբարձութիւնք քաջողեր և սատոր հանդիսանային իրենց թեմի բորեսիրական ձեռնորկիներուն, այսու անգամ մ'եւս սակացուցանելու թէ իրենց պարտականութիւններէն մին է որ կը կատարեն։

Եսա անգամ յնատանեկան վէճներ և ամուսնական խնդիրներ դատարան ներկայացուեէ առաջ հոգիւոր հովիւք և հոգաբարձութիւնք կրնան իրենց միջամտութեամբ ընտանեկան յարկերու խսորազութիւն բերել։ Ամէն թեմ եթէ ունենուր հռանդպամ հաշտաբար յանձնախումբ մը ընտանեկան խնդիրներու համար, օրնաբերգեր մը կասարած պիտի ըլլար։ Ընտանիքը ազգին նիմն և որուն վրայ կը նանդի ժողովուրդին գոյուրիւնը. որքան ապահովութ անոր խաղաղութիւնը այնքան նպատաւոր-

ուած կ'ըլլայ պարկետ եւ առավիճի բա-
ղաքացիներու պատրաստութեան զործը: Գա-
ղուրանայուրեան մէջ անեղծ պէտ է պահ-
ուին հայ նանապետական ընտանիքի առավի-
նազարդ ազգային ընունները, ևթէ հոգ
չտարուի այդ ուղղութեամբ, նոր սերունդը
շուատով պիտի ուղէ հետանալ իր ձնողնե-
րուն հովանիէն. ինչ գէջ տաղաւորութիւն կը
թողուն նորանաս սերունդի վրայ աղջային
ներքին ու ճզէիմ վէճները: Ծնողները ի-
րենց քրիստոնեական բարեպատութեամբ,
մայուր հայենների նանդկայ՝ զաւակաց
պատկառանէ պէտ է ներւնշնն: Ծնողներ
կրանիրեայ սիւներն են ընտանեկան սրբա-
րանին: Եթէ անփոյթ գանուին իրենց պար-
տականութեանց, այսինքն երբ սիւները
խախտին շէնքին վլուզումը անխուսափին լի
և անուսոր կ'ըլլայ:

Երբ մեր նոր սերունդին վրայ կը խօ-
սիմ, կարելի չէ որ զանց ընեմ հայ գողրո-
ցը: Ամերիկայի մէջ հարիւրէ աւելի աղ-
ջային գողրոցներ ունինք այժմ և Ռւսում-
նական Առրնուրզը ոչալուրջ կը հսկէ վար-
ժորանոց վրայ: Միիթարական է անոնել
որ թեմերու մէջ կրթական խնամակալու-
թիւններ ջանք չեն խնայեր յօպուտ և ի

յաւաղդիմութիւնն հայեցի կրթութեան և
պատիստոկութեան Ռւսուցիչներ հետզնե-
տէ կը պատրաստուին և ինչպէս եկեղեցնաց
համար կը վնասուինք լաւ պատրաստուած և-
կեղեցականներ, վարժարանաց համար ալ
կը բազմանք որ ունենանք բաւ ռւսուցիչ-
ները Զգոյշ այս ռւսուցիչներէն որոնք ներ-
կայ հայրենիքին գէմ կ'արտայայտուին։ Հայ
լեզուի ռւսուցման ջանք սկսէ չի խնայուի,
վասնզի լեզուն պահապանն և ազգային նը-
կարագրին։

Մնալքներ այնպէս մը կենցաղավարեն
որ ներչնչն իրենց զաւակաց թէ մեծ աղ-
զի մը կը պատկանին, աղզի մը որ անհա-
մար անմեն հոգիններ և հերոսներ առւած է
քաղաքակիրթ աշխարհի, որ Բիւզանդական
պետութեան գահուն վրայ պանծալի կայս-
րեր բազմցուցած է, որ խաչակրութեան
շարժումին մասնակցած է, որ անմանն զա-
հողութիւններով մեծապէս նպաստած է քա-
ղաքակիրթութեան, որ իր ապրու միջու-
վոյցին մէջ դեղարուեստական, ճարտարա-
ռահասական և ռահեարտական գործերով պա-
տիւ քնրուծ է։

Ահա ինչ որ կրնայի գրել շատ ամփոփ
կերպով սոյն հայրական թղթովս իմ պատ-
ռական հոգեւորտական գործակիցներուս, ե-

կեղեցեաց պատառարժուն հոգուբարձութեանց, եկեղեցաէր և կրթուսէր միութեանց և մարմիններու, վարժարանաց ուսուցչաց և տաճասարակ բոլոր սիրեցեալ ժողովուրդիս :

Կը մազրեմ որ Վիճակիս բոլոր քեմերուն մեջ եւ ամեն շշանակի մեջ ատելուրեան տեղ սկրը, եսուրեան տեղ զոհովուրիւնը, վրեժխնդրուրեան տեղ ներումը, զոռոզուրեան տեղ եղբայրուրիւնը, կազ եւ կոռուի տեղ խաղաղուրիւնը, խառնակուրեան տեղ ներդաշնակուրիւնը, չարին տեղ բարին, մահուան տեղ կեանքը զայ եւ տիրէ եւ ղեկալարէ մեզ ամենք Առաջնորդ եւ առաջնորդուող, ծողովական եւ ծողովուրդ, եկեղեցական եւ աշխարհական, պատօնական եւ անպատօն, որպէսզի գաղուրահայուրիւնը իր բարոյական, ազգային, եկեղեցական, հոգեւորական միջոցներով ազնուանայ եւ բարձրանայ ի պատիւ Ազգին, Սկեղեցիին եւ Հայենիին:

ՂԵԽՈՆԴ ԱՐՔԵՊՈՆՈՎՈՍ

Առաջնորդ Ամերիկահայոց

18 Դեկտ. 1933

Նիւ Առք Ն. Ե.

Գ. ՄԱՍ

ԵՂԵՐԵՆԻ ԵՏՔԸ

ԱԶԴՎՅԻՆ ԱՌԻԳՈՒ

Դեկտեմբեր 24, կիրակի, մինչ Ամերիկայի քրիստոնեաց հասարակութիւնը նշնունդի նախօրեակը կը տանէր հրճուանքով, Նիւ Եսորքի հայութեան վրայ յանկարծօրէն ծանրացաւ առ սուզի թանձր մասախուզը:

Այդ օրը, առաւտաեան ժամը 10.30ին քաղաքիս Ս. Խաչ եկեղեցւոյ առաջին մէջ անդի անեցաւ եղերակոն գէպիք մը: Ամերիկայի Առաջնորդ Դեւոնդ Արքեպիսկոպոս Դուրեսն որ պատարագներ համար գէպի սեղան կը յառաջանար՝ դաշտանահար սպանացացաւ հայերու ձևոքով:

Կանխազարարաստուած ծրագիր մըն է որ կը զարծագրուէր: Կրնանք երեւակայել առաստիի անսարանը, — երկնեւ երդիչներուն լեզարասաւ խուճապը, կիներու նուռազումը, փոքրիկներու լացուկոծը, տարէցներու ահարեկումը: Ու երիտասարդներու գիրկնդիսան մաքառումը տասնեւկ մը մեզսուկիցներու հետ, որ թռհուրոնէն օդատըւելով կը ջանային գիւրացնել ոճրագործներուն վախուտաբը

Ոստիկաններ ու պաշտօնակալներ կը հասնին հետզհետէ, ձերքսկալութիւններ կ'ըլլան և վկայութիւններ կը լառին: Ատոնց արդիւնքը անորոշ է տակուին: Բայց

կան ու կը միան դառն իրականութիւնները։ Ամերիկայի եղեռնական տորեզգրութեանց մէջ անհանդիւն բաց է աճիրը, ինչպէս գրեցին Նիւ Շորքի թերթերը։ Արքեպիսկոպոս մը, հանդիսապէս զգեստաւորեալ, որ մէկ ձեռքը խոչ և միւս ձեռքը գուազան, աջ ու ձափի հայրական օրհնութիւն բաշխելով թափարին կը հանեւէք՝ խժդորէն կը զարնուի երկու կողերէն, ու երեք վայրկան չանցոն իր հոդին կ'աւտոնպէ վոքրիկ խուցին անկիւնը, որեան ճապաղիքներու մէջ։

Անա այդպէ՛ս նահատակուեցաւ Ամերիկահայոց սիրեցեալ Առաջնորդը, — պարթեւահատկ և գեղադէմ, անխոնջ ու աննկուն, անշահամնդիր ու անբռնիր, չքաւոր բայց տաւատաձեան։ Արէլի արիւնն էր որ հոսեցաւ անոր ընդերքէն։ Բայց հովիւն էր որ անձը առւալ իրքեւ պատարագ, Աստուածային Վարդապետին նման։

Նեւոնդ Արքեպիսկոպոս Դուրեան հերոս մը եղաւ, այս՝ պարտականութեան ճամբռւն վրայ ինկած՝ ու զոհ մը ինկած հայրենասիրութեան սեղմանին վրայ ողջակիզուած։ Անոր երանելի յիշատակէն անբաժան պիտի մնայ վասքը...»

«Հայաստանի Կոչնակ»

... Արդարեւ, խորին վշտի և ցաւի առիթ է մեզ համար այս անլուր եղեռնագործութիւնը, զրկելով մեզ և մեր Եկեղեցին իր արժանաւոր ու անձնաւէր պաշտօնեալին, այն այ Աստուծոյ Սուրբ առաջարին մէջ, և Ս. Պատարագը մատուցանելու սկզբնաւորութեան պահին Աղքում ենք այն անփախարինելի կորուստը, այդ ասարապարտ զո՞րի մահը, բոյց առաւել եւս անգարծանելի վիշտ է պատճառում մեզ սիրուքի մեր հազեւոր զաւակների մէջ աիրով երկարաւեկութիւնը և մինչեւ կուտարեալ թշնամութեան հասած այն մասյնութիւնը, որուն զահն է Տ. Ղեւոնդ Արքեպիսկոպոս:

ԽՈՐԻՆ Ա. ԿԱՅՐՈՂՈՎՈՎ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՒԹ

... Մեծ է սուգը Հայ Եկեղեցին ու Հայ ժողովուրդին, որոնք յանձնն ողբացեալ Սրբազնին կը կորանցնեն իրենց ամենէն անձնաւէր ու արդիւնաւոր զաւակներէն մին: Մեծ է և անգարծանելի մանաւանդ ցուը Ամերիկանայութեան, որ կը զրկուի այսպէս վաղաժամ իր պարագանեւութեան գիտակից ու կորովի առաջնորդէ մըս Մեծ է նաև մեր վիշտը, վասնզի մեզմէ կը խլուի անգարծ մեր օծուկից ու եղբայրակից սիրելին:

ԳԱՏՐԻԱԼՐԻ Կ. ՊՈԼՈՅՑ
ՄԵՍՐՈՊ ԱՐԴԵՊԻՍԿՈՊՈՍ

ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՏԵՄԱՔ

1933 տարին Հայ Եկեղեցւոյ հոգմար կը կնքուի Հայ Եկեղեցւոյ մէջ, Հայու ձեռքով թափուած արիւնով — Հիւս. Ամերիկայի Առաջնորդ Դեւոնդ Արքեպիսկոպ. Դուրսեանի առիւնով, թափուած Պատարագի Սեղանին առջեւ.

Այս ոճիրը պէտք չունի մնկնաբանուաթեան :

Եիքակոյի արուեստանողէսին մէջ յուզուած գեռապոյնոի խնդրէն մինչեւ Ուստի դաշտանողէսին մէջ փորձուած յարձակուամը և անկից ու մինչեւ Նիւ Եսորքի մէջ Եսորնույին Ռուսիոյ ներկայացուցիչ Լիթվինօֆի արուած կոչունքը, ողբացեալ Աըրբազանի անձին ու պաշտօնին գէմ լարուած մեքենույութիւններ և յարձակումներ ու մահանուա սպանալիքներ՝ արձանագրուած են Հայ թերթերու սիւնուկներուն մէջ :

Ինչ որ գրչով և խօսքով արաւոյացուեցաւ, գործադրուեցաւ գաշոյնով, Հայ կտրիներու ձեռքով..., Հայ սրբուայրի մէջ....

Այս անիրը ըմբռասացուց բոլոր մարտուր միաքերը Հայ ժողովուրդի պատմիներուն. վասնչի մարդկայինէ տարրեր ուղևող մը պէտք է ըմբռանելու համար այս անիրը և արդարացնելու համար զայն:

Դեւնդ Սրբովանի Սրբովոյրի Սեղունին առջեւ գիտապատ ինկու հոյակուպ անձին հանդէպ աս' հարցումները կ'անդանեն առողջ միաքերը:

Հանցումքը էր Դեւնդ Սրբովան.

— Եթէ այս', ո՞վ զատեց յանցուորը՝
Եթէ յանցուոր էր, մա՞ն էր այդ յանցուքին պատճերը.

— Եթէ այս', ո՞վ առւու մահալէինը
Մահալէնին գործոցը թեմն վայրը կեղեցըն էր.

— Եթէ այս', ո՞վ որոշեց ասիկու
Այս հարցումները պատասխան կ'ուզեն,
զոհացնելու համար օրէնքը, խղճմտանքը,
ողջմտութիւնը, արդարաթիւնը և իրաւունքը, և դժբախտութիւնը պատասխան չեն
ստանաբ անոնք:

Կը զատապարանք այս ոճքագործութիւնը:

Կը զատապարանք այս ոճքագործութիւնն շարժուիմը:

Կը դատապարտենք այս ոճրագործութիւնը խորհողներն ու վճռղղները:

Եւ կը դատապարտենք անհատուկուն և ընկերույին իրաւունց անունով և Հայ ժողովուրդի հանրույին խղճմանքին վկայութեամբ:

Կը դատապարտենք.

Որովհեանեւ եղբայրապանութիւնը դատապարտելի է ինքնին:

Որովհեանեւ զողափարի և կարծիքի տարրերութեան համար մարդ չի սպաննուիրու

Որովհեանեւ Եկեղեցին սրբավայր մըն է, և ո՞չ ոք իրաւունք ունի ոճիր գործել հոն՝ մարդ սպաննելով:

Որովհեանեւ անմեկնելի ու աններելի վատութիւն է Պատարազի զղեսաներու տակ կաշկանդուած մէկը, որ զուրկ է անձնապաշտպանութեան տարրական միջոցներէն իսկ, յեղակարծ յարձակումի ևնթարկել և զգեանել դաշոյնի հարուստներով:

Կը դատապարտենք.

Որովհեանեւ այս ոճրագործութիւնը նուխտանք մըն է Հայուստանեայց Եկեղեցւոյ դէմ, Հայ ժողովուրդին մոքուր և երկիւզած զդացումներուն դէմ, Հայ Եկեղեցւոյ ոգեւորականութեան և անոր վերին իշխանութեան դէմ:

Որովհետեւ այսողիսի ոճքագործութիւններ կ'ազարտնեն Հայ անունը օստարներու առջեւ և անբարդութի առար մը կ'ընեն Հայ ժաղովուրդը սփիւռքի մէջ և կը վեռանն առար նուիրական իրաւունքներուն

Քանի որ նկեղեցականի վրայ և նկեղեցայ շուրջ գործուուն է այս ոճիրը, լուսաբանութեան մը հարկը կը զզացուի սակաւեր կէտերու մոռանին.

Հայ նկեղեցականներ կրնան համակիր կոմ անդամ ըլլալ նկեղեցականը Եկեղեցայ Սուրբ Սևագանին առջեւ սպաննել առողջ կտղմակներութեան մը:

Եթէ սոյո՞յ պատուխանով պիտի լուսաբանուի այս կէտը, այնպիսիներուն կ'իշնայ խորհիլ հետեւանքին վրայ

Անձնուութիւն մըն էր Դեւոնք Սըրբազնն, որուն սպաննեւմը անդմօրէն՝ կըսկիծի կայծերով ստղեց Հայ ժաղովուրդին սիրաը:

Կը զտառապարտենք այս ոճքագործութիւնը, և զտառապարտենք՝ յանուն Հայուսաննեայց Եկեղեցայ և անոր պատուական զաւակներուն:

«Ճ. Ա. Ս ե »

Պաշտօնաթերթ Կիլիկիոյ
Կաթողիկոսութեան

ԵՂԵՐԱՄՈՒՀ Վ. Ա. ԽՈՃՈՆ

Տ. ԴԵԿՈՆԴ Ս. ԱՐՔԵՊՈ. ԴՈՒՐԵԱՆԻ

... Բայ չունինք յայտնելու համար հոս
մեր զայրայթն ու զզուանքը անորակելի այս
ևղեանին համար. ու կը յայտաբարենք ան-
վերապահօրէն թէ ինչ որ ալ ըսել կարելի
ըլլար ի նպաստ և նոյնիսկ ընդդէմ այն
կեցուածքին և ընթացքին, զորս ի յայտ
թերու անիկո իր այս վերջին պաշտօնա-
վայրին մէջ ռասենէ մը ի վեր մանաւանդ
շղթաբազերծուած կուսակցուկան խեռ և խեղ
ծայրայեղութեանց մէջտեղ, ինքզինքը մորգ
զզուցող և փոքր ինչ խելք ու խիզն ռննե-
ցող որեւէ մորգ կային էակի զզուցման և
դատումին առջեւ չի կրնար բնաւ արդա-
րանու այս աճիրը, որ անսելի է պարզո-
պէս :

Մէծ է կորուսար, զոր վայրազօրէն գոր-
ծուած այս եղբայրասպան արտօքքը կը պատ-
ճառէ Ազգին ու Եկեղեցին. պատուական
ընտանիքի զաւակ, ընդունակ, պատրիա-
տուած, ամէն տեղ իր հոտէն և օտարներէն
լայնօրէն սիրուած և յարգուած, իր անձով

Ե. գործունելութեամբ առանապատկ դնահատուած, կեսանքի ամեննէն հասուն և ժիշտ առարիքն մէջ՝ ապագայի յայսերավ առլի, խօսացի և զրչի տէր, ապաւորիչ և պատկանելի եկեղեցական մըն է որ իրմավ կ'ամենատնայ՝ իրեն նմաններուն գեւ այնքան կարօտ մեր ազգային կեսանքի ծոցէն:

Բայց առելի քան այդ կորուատը, անհանապէս մնձ և զարհութելի է կորանէր, զոր ամէնքս աղջովիլն կ'ամենանք առնմըռակեցնազ այդ իրազութեան առջեւ: — Քրիստոնէական քաղաքակրթութեան ամենէն պայծառ: մէկ աշխարհն մէջ, որուն ժողովուրդը և կառավարութիւնը մեր ցեղին և անոր գժրախառութիւններուն հանդէսդ ամենէն առելի կարեկցութիւն և մեր ճակատագրին նկատմամբ ամենէն առելի մարդուսիրութիւն ցուցնողներին են եղած վազուց, բնայէս հայ մը կամ հայեր սիրա կ'ընեն, Աստուծոյ Տան մէջ և աստուծային պաշտամունքի միջոցին դաշոյն բարձրացնել ապաննելու համար մորդ մը, չըսելու համար իրենց ազգակից մը և իրենց հոգեւոր Հովիւը: Հին հեթանոսութեան մէջ մահապարտ յաճախ ճիգ կ'ընէր մենեան ապատամնելու, զի հասարակաց զգացումը կեսանքը անբանաբարելի կը նկատէր հան. իսկ

մեր մէջ, Աւետարանի վրայ և քրիստոնէութեան անունով երգուող ազգի մը մէջ, կը զանուին ահա մարդիկ, որոնք ոճրագունենամասութեամբ ներս կը մանեն Աստուծոյ տաճարէն, աստուծածային սեղանին տռչեւ մարդուալանութեան սրբապղծութիւնը գործելու համարու

Ե՞նչ հոգիով ասկէ վերջ Հայ մը կրնայ նոյի Ամերիկացիի մը աշքին մէջ, բայց ի՞նչ երեսով մանաւանդ Հայեր այսուհետեւ պիտի կրնան խօսքն ընել օատրներէ իրենց վրայ դործուած խժումութեանց...

Բայց ո՞վ, վերջապէս, ազգին անուան վրայէն պիտի չնջէ սրբէ մեր ձեռքով անոր նակարին դրուած այս նախատինքն ու դատապէնիքը... Կայենացած եղրօր մը ձեռքով զարնուած Արեներու կամ Յաճարին ու սեղանին տռչեւ սպանուած նոր ոմն Զաքուրիսյի այս արթաշեր արդեօք... իցիւ, բեր անգում իցիւ...

Ո՞վ սովորյն պիտի կարենայ տալ մեզի յոյսի զոյզն նշոյլ մը թէ այնքան անպարտօրէն հեղուած այս արիւնը պիտի կարենայ իջնել իրրեւ ցող քաղցրութեան ի վերոյ կոտառզի ալեաց կիրքերու, որոնք չեն դադրիր ահա զեռ մըրկելէ այս չորսաբաստիկ ազգին կեսնքը. ո՞վ պիտի համարձակի թե-

թեւ երաշխիք մը ներշնչել ամէն որ նոհաւակուող այս Եկեղեցին՝ թէ իր արժանաւոր պաշտօնեաներուն մէկուն չարտղէտ մահր կարենայ թերեւս լինել ասիթ և պատճառ որ մարդիկ սիրու ունենան անդրսգուազլու ողորմելի այն կացութեան, որուն մասնուած է Հայութիւնը, իր ներքին եղբայրապանութիւններովը նշաւակ գտանալով արար աշխարհի այգանքին և նողկանքին...

Ասոււծոյ է միոյն գիտելի...

Մենք երկխազ սիրով կը խոնարհինք՝ ամէն բանէ առաջ Հայ Եկեղեցւոյ գողափարին և Մոյր Աթոռոյ սկզբանքին հոմար զո՞ւուած իսկապէս անձնուէր պաշտօնակցի մը անուան և յիշտատկին առջեւ, և ազօթելով իր յաւէրժական հանգստեանը համար կը պալատինք իր հոգւոյն հայցել Ամենակալէն՝ այցելին տառապած այս ազգին ու ժողովուրդին կեռնքին ու բախտին :

« Ա Խ Ո Ւ Յ »

• •

Պաշտօնաթերթ Երուսաղէմի

Հայ Պատրիարքութեան

ՏԵՍՈՒԻՐ ԸՆԹԱՇԱՋԱՆ

... Ոճիրը, որ տեղի ունեցաւ անցեալ
Դեկտեմբերի 24ին Նիւ Սորքի մէջ՝ սոսկում
և նողկոնք յառաջ քերելով տմէն կողմ,
թէ՝ ազգային կեռնքի մէջ և թէ՝ օտարներ-
ուու առջեւ, պարզ է այժմ որ յանկործա-
կոն և կոյր դիմումների մը բնայթը չէ ու-
նեցած բնուու։ Ատխորումն պիտի ըլլայինք
այսպէս խորհիլ պահ մը, եթէ կիրքի բո-
ղէակոն և յիմար պառթկումի մը գործը
եղած ըլլար ան։ Բայց հեռագրական լու-
րերու և հասնիլ սկսած լրագրական թըզ-
թակցութեանց մէջ ոչ միայն ոչինչ չկայ
այզդողիսի վարկումի մը ի նպաստ, այլ ընդ-
հակառակն բոլոր նշաններն ու անզեկու-
թիւնները այն եղբակացութեան կը առնին
միտքը թէ կոտարուած սորմութիւնը գործ
է կանխամասածօրէն մշտկուած և իր իրա-
կանացումն մզուած ծրագրի մը...

... Կը կրկնենք. ոճիրը կոտարուած կը
թուի սկիզբէն մինչեւ վերջը, դաւին երկ-
նումին տառաջին վայրիկեռնէն սկսեալ մին-
չեւ դաշտին՝ զանին կողէն վայրագօրէն
դուրս քաշուիլը, անսպայ և անսիրտ պա-
զորիւնի մը բովանդակ ոհառորութեանը
մէջ... :

... Այս է անշուշտ այդ ոճիրին մեղի պատճառառ կորուսաը, բայց մեծազոյն եւս՝ կորսնքը մանաւանդ, այսինքն ամօթուլի այն վիճակը, որ աղքովին գլխիկոր կ'ընէ զմեզ ախեղերական զգացումին առջևու Մեր անութեամբ, այդ ոճիրը, իր էութեամբ մէջ գիտաւած, զմեզ կը գնէ սակայն շտա աւելի տիսուր տեսարանի մը առջևու, ներքին ախտաւարումի անհաւասարէս աւելի ողբարի վիճակի մը՝ որուն անկարելի է անուշադիր մնալ:

Սպանութեան որեւէ զործ, օրէնքին արանձները և մեզմացուցիչ պարտգաներով բացասրուածներն անգում, նողկանք աղքով գիծ մը ունին միշտ իրենց մէջ. զահիձները, որսնք օրէնքին հրամանակատարներն են լոկ, անզ չունին քաղաքակիրթ ընկերութեանց մէջ. այսպէս, մարդկային սիրտին համար ցուրտ է միշտ՝ թափուած արիւնին զաղուխարը: Ու մարդ ա'յնքան աւելի կը սակայ արիւնուշտ կատազութեանէն, մարդը զաղանին ամենէն աւելի նմանեցնող այդ ստորին կիրքէն, որքոն աւելի ճշմարտապէս մարդ է ինքը, այսինքն որքոն աւելի հզօր է մարդը զաղանէն ամենէն աւելի տարրերող ազնուական այն զգացումը կոմ կիրքը՝ որ կրօնքն է ինքնին

Դեռ չենք մոռցած թէ վերջին մեծ պատերազմին ամենէն արհաւրալից արջանին, թշնամի բանակները ի՞նչորէս վար կը դնէին զէնքերնին կրօնքի խորհուրդին առջեւ, ու ասրիին մէջ քանի մը օրեր զէթ՝ յանկարծ կը գաղրէր նախճիրը քրիստոնէութեան ամենէն նույիրական տօներու տուաւուուն — կը պատմուէր գարձեալ Արմաշու վանքին տարագրութեանց մէջ թէ այդ հաստատութեան նախադպրեվանքեան վերջին վերանորոգիչը՝ Պօղոս Արքեպիսկոպոս Գորտքոչեան, որ կ'ոպրէր ՄՌ. դարուն վերջերը, իր շահած մեծ համբաւին և պետութեան կեղրանին մէջ ձեռք բերած իր մեծ ազգեցութեան պատճառուա նախանձը շարժած ըլլուլով շրջավայրի բարբարոս ցեղապեաններուն, որոշած էին անոնք ապաննել զայն։ Իրիկուն մը սակայն, երբ մարդուապանները, որոնք եկած էին գործադրմէլ իրենց արուած արինին հրամանը, դրան բացուածքէն տեսան ծերունի հոգեւորականը իր խուցին մէջ՝ ազօթքի համար ձնբազգիր. ընկրկեցան զողահար, վասնզի կրօնքի զգացուամը նոււանած էր իրենց մէջ ոճիրին մտածումը։

Ի՞նչ անաւոր է հակապատկերը, որ կը պարզուի հոս ներկայ ցաւագին տուամին

մէջ։ Հաս ի գործ դրուտն է մարդկային
հողին ցարդ անձունօթ ամենէն անուանելի
նիզը, որպէսզի զանուին մարդիկ, որոնք
կրօնքի հովանին տակ, Աստուծոյ Տան մէջ,
քրիստոնէութեան ամենէն նուիրական մէկ
տանին, Աւետուրանի ամենէն վասմ խոր-
հուրդին անմին վրայ կարենան սպանել ի-
րինց Հովիւը, և յետոյ, խաղաղ հոգիով,
այսինքն անխողնուատնջ սիրութ կարենան
մահուան արիւնաթաթաւ գործիքը նետել
սեղանին առջեւ, ուր կ'երթար ան մատու-
ցանելու պատուրագի սրբութիւնը — Վագ-
րը, կ'ըսնի, իր որաը պատուելէն վերջը
կրնայ քնանալ անոր քովը. իսկ մարդը,
անպարա արիւն թափելէ ետքը. իր կուրծ-
քին ներքեւ պիտի զդար տախէի թոթ մը՝
որ խիզճը կը բզըքաէ...

ԱՄարդ հաճոյք կը զգոյ սպանութենէն,
կ'ըսէ թէն, այն ատեն միայն, երբ իրեն
համար այլեւս արհեստ եղած է ան։ Մարդ
մը չէ ասկայն, գիտեցէք, որ կատարած է
հաս այդ ոճիրը, այլ մարդիկ. մարդ մը չէ
որ բացած ու ծրագրած է այդ ոճիրը, այլ
մարդիկ. ու առնք ամէնքը, թէ՛ անոնք որ
ծրագրած են զայն, և թէ՛ անոնք որ գոր-
ծագրած են զայն, շարժած են՝ իրենց պար-

առականութիւնը կատարողներու դժուանակութեամբ։

Աւրեմն մարդեր կան մեր մէջ, «րոնք իրենց համար արհեաս կամ գործ ըրած են մարդասպանութիւնը, որոնք խիզճ ունին խմբուելու, խորհնելու և անօրինութիւններ ընելու կատարուելիք մարդասպանութեան մը համար, որոնք անիծարարա մասածումը կ'աւնենան Եկեղեցւոյ սրբարանը ոճրատան վերածելու, որոնք ոտքի տոկ կ'առնեն հաւատոքն ու բորեպոշտութիւնը։ ու մարդիկ կան զարձեալ, ինքզին քննուն՝ հանրույին բարոյականը և համարուկաց կործիքը վարելու պաշտօն տուած մարդիկ, գրչի և միտքի՛ տէր անձեր իրր թէ, որոնք ոչ միայն չեն ցնցուիր զարհուրելի իրականութեան առջեւ, այլ հեռուէն կը ծափահարեն կործես ոճիրն ու ոճրագործները, ու իրենց մէջ կը գտնուի մին մանաւանդ, ողբալի մասայութեան տէր և Առաքելոյին բառերով մարդ զանպիտան ի հաւատաց (Բ. Տիմ. Գ. 8), որ մահացուած հոգեւորուկանին դեռ չգոցուած զագաղը բեմ կ'ընէ իրեն՝ Եկեղեցիին և Եկեղեցականութեան դէմ արձակելու համար ամենէն գարշ հայույսութիւնները։

Չեմ խորհիր այլեւս մարդասպաններուն վրայ այն վայրկեանէն՝ որ զաշոյնը

շարժեցու անոնց ձեռքին մէջէն դէպի անմեղի մը կեռնքը, մարդը մնուած էր որդին իրնց մէջ. իսկ զագանեւերու հանդէս տրամաբաննելը կը զանեմ անօգուտ : Բայց կը մտածեմ միւսներուն վրայ, որուց մտան յաշաեր ունենալ իրաւունքնիս է անշուշտ, ու այդ միւսն, և ամենէն առելի այդ՝ կը համարեմ ամենէն տիսուր ախտանշանը ներքին և հոգեկան մեծ վատախտառութիւնը մը :

Բարոյական, կրօնք և Եկեղեցի, ազգերան ներքին կեռնքը մնուցուազ ամենէն աղնիւ այս սրբութիւնները վտանգի մէջ են . առո՞ր է որ որեւք չէ հանդուրժէ ազգին խզճմտանքը : Պէտք է երեւան գան սասյդ և իրաւկան որժանիքի տէր անձինք, որոնց թիւը վտան ենք թէ անհռնուազէս առելի ստուար է, կազմակերպելու համար բռն աղջոյին ինքնապահպանութեան դորձ : Պէտք է առողջ բանի և քրիստոնէութան զիսակցութեան մաքուր և խաղազ միջոցներով թումբ կանգնել իսկաղէս առերիչ այն ասպասակութեանց դէմ, որոնք այս անգում ներսէն՝ մեր մէջէն է որ կուգան մեղի, և որոնք այդ պատճուառ նոյնիսկ առելի մասնուգիչ են :

Մատափար մըն է այս, որ ոչտք է տաքցնէ մեր նոր սերանցին սիրաը, և ո-

բուն շուրջը պէտք է բոլորուի Հայութեան ստուարագոյն և ամենէն արժէքուոր զանդուածը:

Աղդ մը ոչինչի կը վերստուի, վաճազի կը դադրի ոչ մի նկատելի արժէք ունենաւէ, երբ կը մեռնի իր մէջ կրօնութարութական խիզճը:

• ՍԻՐԱ...

* * *

... ԲԵԱՅՑ ԱՆԴԻՑԱԿԱԽ ԶՈՎԱՐԱՐՄ ՄՅ. ...
ԽՈՍՔ ԹՈՐԴԱՇ ՎԱՐԵԱՎԵՐ ԴԱՏԱԿԵԱՆ

«Տէր Անւանդ Արքեպիսկոպոս Դուրեան,
իր կոչումին և պարտականութեան նուիրուած ամենաալաւմ մէկ վայրկեանին, երբ
մէկ ձեռաքը խոչ և միւսը բաւրվուա տաւած,
ոիրաէն ու շրթներէն ազօթք և օրհնութիւն
ծորելով՝ Տիրոջ Ս. Սիզանը կը վերելոկէր
շարունակելու համար Ս. Պատարագը իրրեւ
Նոր Զաքորիս Մարգորէ մը, գոշունահար
կ'իյնոյ սեզանի սատիճաններուն վրայ եթէ
մանը վայրկենական չըլլար և Անւանդ Արքեպիսկոպոս կորհենար խօսք մը արտաստանել, ես վատահ եմ թէ մեր սիրելի Սրբազնը իր սալորտկան անյիշաշարութեամբ Առարք Ստեփանոսի պէս պիտի գոչէր.

Հայր, քո'ղ դոցա զի ոչ զիսեն զի՞նչ զու-
ծին: Այս պատու թերեւս իր զոհուած Ս.
Անդանին վրայ, զինք ի հոգ մահու յանձնեւ-
լու արարտութեանց սկսած են: Ես պիտի
ուզէի որ իր պատարազի արիւնաշազուխ
զգեստներովը թաղէին: Ո՞հ, յաւխանու-
թեանը մէջ զինք իր մարտիրոսակոն պատ-
կավն ու պատմուճանովը զիմուռոզ առա-
ջին անձը պիտի ըլլոյ ի՛ր և ի՛մ, ու մեր
տմննուա հոգեւոր հայրը և ի՛ր մերձուոր
ազգականն ու գոստիորակը՝ լուսանոզի Տ.
Եղիշէ Պատրիարք Դուրեան Երանաշնորհ
Պատրիարքը ի տես իր սիրելի Արքեպիսկո-
պոսինպիտի հարցնէ:

«Սիրեցեալդ իմ Սրբազան, զի՞ կարմիր
են ձորձք քո».

«Իսկ նու պիտի ուզէ Լինել չըսելու հո-
մար թէ».

«Իմ ստոցտ և պաշտպանած հօտէն
մէկը գոշունար զետին փոեց զիս... Այդ
մէկը չէ այլ ոք, բոյց մնդիսուկից զոհո-
րար մը...»

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՍՏ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՍՈՒԳԸ ԵՒ
ԴՐԱՆ ԱՌԱ ԱԶԱՆԻ ԱՐՔԻՆԸ
ՀԱՂԱԽ ՄՐՐԱԶԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

... Արդարեւ, լուրը շանթահարիչ էր, և
գործուած ոճիրը անորոշելիյն Հայաստան-
եայց եկեղեցւոյ բարձր պաշտօնեայ մը, որ
նոյն եկեղեցւոյ գերազոյն պետքն վասահո-
րինը և ամերիկանոյ զաղութին սառար
մեծամասնութեան յարգանքին և համակրան-
քին ու արժանացած էր, կ'ինուր պատնէջի
վրայ, այսինքն եկեղեցին մէջ, զաղօթքի
պահուածն... .

... Հայ եկեղեցական պատմութեան տու-
րեղրաւթեանց մէջ հազուադէոյ է նման ո-
ճիր մը...

... Տ. Դեւնդ Արքեպոչի սպանութիւ-
նը ոճիր մըն է ուղղուած Հայաստանեայց
եկեղեցին և անոր իշխանութեանց զէմ:
Այն դաշոյնը որ զետին տապալեց պարաւ-
կանութեան և նկարուզ բի մարդը, ուղղուած
էր Հայ Եկեղեցւոյ սիրտին: Եւ որքոն ալ
Հայաստանեայց Եկեղեցին անխոցելի մնայ
նման հարուածներէ, անիկա չի դադրիր սա-
կայն սպառոր ըլլալէ: Սուզը, արդարեւ,
Հայ Եկեղեցինն է, որ պիտի գիտնայ պատ-
ուել իր անձնուէք պաշտօնեան և անոր ա-
նունը իր ասրեգրութեանց մէջ ոսկի տո-
սերով պիտի քանդուկէ, որպէսզի հայ եկե-
ղեցականութիւնը քուլէ այդ ճամբէն, միշտ

բարձր բանելով իր պատիւը և բարձր պահելով Հայուսաննեայց Եկեղեցւոյ հմայքը:

Տ. Դեւնդ Արքեպահ սպանութիւնը չի կրնոր մոզի չափ խել շեղեցնել մեր եկեղեցականութիւնը այդ լուսաւոր ճամբէն։ Պոր ցոյց առւառ Արքարանեան Մոյր Աթոռոյ ազգընոտիր Հայուսապեաը և որուն հետևի բանձնաբարեցին, իրենց կարգին, Կիւիկիոյ զոյգ Կոթողիկոսները և Երուսաղէմի Պատրիարքը. իրենց կոնդակով կամ պաշտօնական գրութիւնով։

Այդ ճամբան կ'երկարի Լուսաւորչի կանթեղին բառախնական պլազլումին տակ, ուրեկէ քուլեցին Դեւնդ Երէցներէն մինչեւ վերջին ժամանակներու մէջ նահասանկուած եկեղեցականները՝ Հայուսաննեայց նահասակ բոյց միշտ կենդանի Եկեղեցին։

* * *

Դեւնդ Արքեպիսկոպոսի գոհարերութիւնը եղաւ Ազգին, Եկեղեցիին և Հայուսիքին համար։ Առոր անձին մէջ այս երեք գողագոխորները մէկէն գոշումոհարել ուղղները այսօր սորամաժոհար կը դիման այն Յարութիւնը, զոր նահասակը կ'ունենայ իր մահէն յետոյ Յարութիւնը՝ Գողագոխորին, որուն համար մնկաւ ան Յարութիւնը՝ անոր Յիշատակին, որ անմահ պիտի

մեայ Յարութիւնը Ցեղին, որ պիտի սպրի
բոլոր Մահերէն յետոյ:

Նահատակին արիւնը ի զուր թափուած
պիտի չըլլոյ երբեք: Անիկո պիտի դառնույ
շաղախը սրբազն միութեան՝ Աղջին, Եկե-
ղեցին և Հայրենիքին շուրջը ձեռք ձեռքի
տուած բոլոր Հայերուն համար:

Սրբազն Միութիւնը պիտի ըլլոյ Աղ-
ջին, Եկեղեցին և Հայրենիքին շուրջ. ո-
րովհետեւ այս Երրորդութիւնը Մի և Ան-
բաժանեն լի է:

ԱԱՐԵՒԻ

— Միայն հայութիւնը չէ որ կը սգայ, այլ Ա-
մերիկայի լաւազոյն հոգեւորականներն, իրենց զլու-
խն ունենալով Պիշտի Մէնինկ, նահատակ Եպիս-
կոպոսին եւ հայ Ժագովուրդին համար կ'ազօթեն,
խորապէս ցնցուած այս... ամրարիշտ սմբազործու-
թենէն... Այս օտարները, որոնք Միացեալ Նահանք-
ներէն մինչեւ Քանատա ճանչցան Ղեւոնդ Սրբազնը, զիտէին թէ անիկա բարեսիրտ եւ պարտամա-
նաչ հոգեւորական մըն էր, բաշ հովիւն էր իր հօ-
տին, նախանձախնդիր իր Եկեղեցիին պայծառու-
թեան եւ աշխատող իր ժողովրդեան բարօրութեան:

Նոյն

Խօսք ՄԱՍԻՐԻ ԵՊՈ. ՍԻՐՈՒՆԵԱՆԻ

... Այս ահաւոր ու անորակելի ոճիրը, եկեղեցական տարեդրութեանց մէջ հեթանոսական շրջաններուն միայն թերեւառ ունեցած ըլլայ իր մէկ քանի նմանները: Քրիստոնեայ հայ գողթմաշխարհը, որպէս մէկ անձ, ցնցուած, առնմակած և իր կրօնական, եկեղեցական, ու ազգային զգացումներուն մէջ անհումնօրէն վիրաւորուած է, մեր պատմութեան մէջ անհումնընթացօրէն բարբարուային այս արարքին համար:

Յանիանական ամօթ մը ըլլալ առնմանուած է հայուն համար, հայու մը ձեռքով գործուած այս ոճիրը, հայու մը ձեռքին մէջ դրուած այն գաւոյնը, որ գուրս թափեց ողիքները, այնքան մեծ, վաեմ ու արժէքով բարձր մասուարտկան Առաջնորդի մը, որպիսին էր Դուքեան Արքեպիսկոպոս, որուն արիւնով շառագուննեցան Նիւ Շորքի Սուրբ Խոչ եկեղեցիի մարմարները:

Զաքարիայի արիւնին պէս, Դուքեան Սրբազնի ալ արիւնը մեր բոլոր եկեղեցիներուն մէջ պիտի գողպջայ, երբ եղբայրուսպան անիծեալ գուշոյնն է որ պիտի գործէ որպէս միջոց մեր նպաստիներու իրազործ-

ման, որ սակայն ուրիշ բանի պիտի չծառայէ բայց եթէ հայ ազգի պատուան ու համբաւին անկման ու արաւուորումին:

... Անոնք որ ճանչցան զինքը, անոնք որ պատեհութիւն ունեցան լսելու զինքը, անոնք որ բախտն ունեցան վայելու իր այնքան հաճելի ընկերակցութիւնը, Դուրեան Արքեպիսկոպոսի մէջ գտան ու սիրեցին տիպոր մարդը, բարի քրիստոնեան, հայուանձախնդիր օրինասէրը, Առաքելոկան ողիով տոգորուն աւետարանի քարոզիչը, Քաջ հովերը, անվեհեր առաջնորդը որ զիտցաւ իր անձը զնել իր հատին փրկութեան համար և 33 տարիներու օրինակելի և օդատաշատ գործունէութենէ մը վերջը՝ գոշունար ինկու Տիրոջ սեղանին սովու, իրեւ պատարագ ընդունելի, և արժանացաւ ամէնում հիոցման և յորդանքին:

Առաքեալին պատգամը ճշմարտուեցաւ այս Մեծ Նահատակին համար եւս՝

Անր բարւոք վերակացու լինեն երիցունք՝ կրկին պատռոյ արժանի եղիցին, մանուանդ որ աշխատեցին բանիւ և յորդապետութեամբաւ:

Համեստ ընտանեաց գաւակ, խոնդավագառ մեծութեան զաղախարավ, իսէալապոշտ, գերի իր կոչումին և սքեմին, ծառ-

ուսցելու պատրաստակամ, ամէն կողմէ իրեն-
ներէն և օտարներէն սիրուած և զնոհատ-
ուած, ժիր և գործունեայ, խռաքի և զրչի
վարսեա, պատկառազգու և շնորհարի եկե-
զեցականն է որ իրմով կ'անհնարի և շատ ի-
րուսամբ ազդն ու եկեղեցին կ'ողբան իրենց
այս պատռակամն ու ազնուական զաւոկը

Բարի եղաւ իր կեանքի օրերուն մէջ :
Ես համազուած եմ ու կը հուշաամ խորո-
ոէս թէ երբ օր մը բարութեամբ օծուն իր
հոգին հանդիսի զինքը զաշաւահարող ա-
պիրաս զաւակներուն՝ բազկատարած ոլխոի
ընդունի զանոնք իր հայրական գրկացը
մէջ, իր տաքուկ համբայրներով պիտի որբէ¹
անսնց ճակաբին վրայ խորանուած ոճրա-
գործ մակդիրը, պիտի հրամայէ հանել իր
մաքուր և նոհատակի արեամբ բժաւոր ա-
նսնց վերաբկուները և հաշցնել անմնզու-
թեան, սիրոյ և որբութեան զգեստները և
սրասնց պիտի հրճուի, պիտի ուրախանայ
իր կորուսեալ զաւակաց գիւտին համար...

Քու հոսեցուցած պատռակամն արինդ
չի սարափեցներ զմեղ, նահատակ Սրբո-
զան, ընդհակառակն մորաիրուական մահդ
անգում մը եւս պիտի ամրապնդէ զմեղ մեր
հուստքին և մեր համազութերուն մէջ ու
մենք հաւատքին զրահը հազած և յոյսին

առղուաւարաը մեր գլուխը պիտի քաղենք
կեսնքի փշուլից ճանապարհէն և քեզի պէս,
աննման մարտիրոս, մեր շրթներն ալ ա-
նէծքի փոխան օրհնութիւն, առելութեան
փոխան սէր, ժանիքի փոխան ժպիտ, դու-
տապորառութեան փոխան ներում, անիբու-
ռութեան փոխան արդարութիւն պիտի ու-
նենան: Բարիին պատերազմը պիտի մղենք
չարին իշխանութիւնը պարառութեան մատ-
նելու համար, որովէսզի օր մը մննք ալ քե-
զի պէս կարենանք ըսել.

«Զբուրւոք պատերազմն պատերազմե-
ցոյ, զընթացան կատարեցի, զնուառան պա-
հեցի, այսուհետեւ կայ, մեոյ բնձ արդարու-
թեան պատկենա:

Ես կը հաւատամ և զուք ալ համոզ-
ուեցէք, հաւատացեալ սիրելիք. թէ պա-
րոսպ տեղը հոսած չպիտի ըլլայ հանուառակ
Դուրեան Սրբազնի արիւնը: Անմեզօրէն
հոսած այդ արիւնը պիտի դաւնոյ շաղոխ,
կոտ սիրոյ և միաբանութեան ազգին հոսա-
ռուածեալ զաւակաց միջեւ: Ու եթէ իրա-
գործուի մեր այս բաղձանքը և պէսք է ի-
րագործուի՝ ի զին ամէն զոհողութեան, այն
առեն միայն հանգիստ պիտի առնէին նահառ-
առէ Դուրեան Սրբազնի ոսկորները:

Ողջո՞յն տուք միմեանց, սիրելիք, զի

իսակաղութեան ձայն հնչեցու, սէր ընդհան-
նութ սփռեցու:

Հնչեցուցէք. Հաւատացեալք, հնչեցու-
ցէք անդուլ անդադար պատգամը սիրոյ և
խաղաղութեան, վասնղի մեր Ազգ՝ կեանքի
ոյս փոթորկոտ, ովելուծեալ շրջանին խա-
ղաղութեան ափունքը հասնելու համար մի-
ակ միջոց մը աւնինք, սէր, սէր և դարձ-
եալ սէր:

Հայ եկեղեցականք, հայ ծնողք, հայ ե-
րիսասարդք և կուսանք, ծերք և ազայք,
ամէնքով անխափիր քարտղիշներ դարձէք սի-
րոյ և համերաշխառութեան, ամէն տեղ և ա-
մէնուն համար:

Այս է պատգամը մեր սիրեցեալ նոհա-
տակ՝ Սրբազնին, այս է արդար բաղձանքը
Ամերիկայի հայոց մարտիրոսացեալ Առաջ-
նորդին՝ Դեւոնդ Արքեպիսկոպոս Դուրեհանի:

Ողջոյն առաք միմենաց, հաւատացեալ
սիրելիք, ողջոյն սիրոյ և սրբութեան, զի
հեղմամբ պատաւական արեան Դեւոնդոյ
Սրբազն Արքեպիսկոպոսի Դուրեհան՝ Քրիս-
տոս ի մէջ մեր յայտնեցու:



ԽՂԱՄՏԱՆՐԻ ՄՌ 253ՆԲ

Առղխողեցին հայ անբասիր ու չքեզ
կրօնաւորը իրը թէ մոռափութին մը եղած
ըլլար. մոռափութինը սակայն շապաննեցին
ազօթի պահում, առանորին մէջ, խորանին
առջեւ.

Կ'օրհնէր հայ բարի Արքեղիսկոպոսը,—
մորթեցին զինքը:

ԱՄառնձմոն դէմ զանակ», կը գոչէ Զօ-
պանեան. բայց զանակ նաեւ Ասչին դէմ:

Այս ոճիրը շլմօրեցուցիչ է իր անլուր
վայրագութեան զեհնաբորբռ'ք սասակա-
թեամբը, Անբինիլիլին է ան:

Կը պայթի առա հայ խղճմտանքը: Դո-
շոյնը որ հայ բարի հովիւին կուրծքը խրե-
ցաւ. Հոյտան սիրուը կը թոփանցէ մինչեւ:

Այս աղանձութիւնը ոճիրէ աւելի բան
մըն է. կոպիս ու ժողիրն հարուած մըն է՝
արդէն այնքան վիրուոր այս ազգին դէմ,
որուն նուիրուած ընտիր մէկ զուակն էր
զոհը, ու ան միանդամայն ողջագործութիւն
մըն է հայ Եկեղեցին դէմ, զոր սուրբ կը
կոչենք, որուն զմբէթին տակ պահպաներ
ենք մեր ազգային գոյութիւնը, և որուն
շնորհիւ միայն՝ մենք յետամեաց, խեղճ ժո-
ղովուրգ՝ հաւատար ենք մեծազայներան:

Զորկին...

Եղբայրապահութիւնը չէր բաւեր,

թուի, եղեռնի մեր հայ տարեգրութեանց, մեսցուցին Սրբազնն Հայրը, Հայրասպանութիւն ու արձանազրելու անոր մէջ, դաշոյնի մը ծայրով, զոհին արիւնով։

Սպաննել խուժդումօրէն Դուրեան մը, դարմիկը զմայլելի ու մնջ անուշանակիցներուն որոնք անման մնջնդիներով ու բիւր շնորհներով հարստացուցին հայ հոգին...

Ոճիրը հս կը զէք կ'անցնի իր սեփական ահաւորութիւնը, ու անասելի անբանութեան մը չկասկածուած անդնդային խորերը կը նետուի ու կ'ընկզմի։

Մահապատիժ հայրենիքի գաւաճանի մը զէմ աեսնուե՞ր է ու պիտի աեսնուի ատիկա զեռ, բայց սպաննել Հայ մը որ իր սրախն բերումով ու քահանայական ու խառնվե խկ հաւասարիմ էր իր նորաբողբոջ հայրենիքին, որուն կարօտավը ծիւրեցաւ այս ազդը դարերով՝—ահաւասիկ ինչ որ կը տարածնէ, կը տապալէ մտրդկային բանականութիւնը ու կը խելայիղէ աշխարհի բոլոր Հայութիւնը։

Համ անմիջապէս թէ ևս չեմ կրնար հաւասար բնաւ, թէ հայ կազմակերպութիւն մը պահուցի եղեռնաւորներուն վրայ իշնող արիւնազննոց վարագոյրին ետին։ ատիկա երբե՞ք թէ մահացու մնջքով սանձար-

ձակ ձգումն ու դուլ Փանութիկոսութեան մը շղթայազերծումովը մինչեւ ոճի՛ր վայրենացած խումբ քիրտ ու մթին կուտակցականներ գտնուած ըլլան . գուցէ, այս՝ բայց խորհիլ թէ ամբողջ կուտակցութիւն մը, որ կ'ենթադրեմ թէ իր գլուխն ունի մտաւոր ընտրանի մը ի բնէ ագնուախոն, նրբողգաց ու մարդկային միշտ՝ պար բռնած ըլլայ մեծեղեռն չորսազործներու շուրջ՝ իմ հայու հոգիս կը մերժէ ընդունիլ ատիկու մ'չ ոճիրի գողրոց չէ անշուշտ ու չի կրնար ըլլալ հայ կուտակցութիւն մը, որուն մէջ երէկ, Հայ Տառապանքին Մեծ Ողբերգուն իր ամէնչն ազու երգերը հեկեկեց. և որուն վրոյ կը ծածանի յիշատակը Զաւորեան Սուրբին

Բայց այս ոճիրը խաւար անբանի մը կոյր ու քսամինելի սոսկական մէկ արարքը չէ բնաւ. ու մենք կը զանանդինք դիտելով որ տասնեակ մը դուսակիցներ դիւսյին շրջթայով մը շրջափակեր էին իրենց եղելիի զոհը: Կա՛յ եղեր, վա՛յ մեղի, հազար հինգ հարիւր տարիներէ ի վեր քրիստոնէական եղբայրասիրութեան ոգույն մէջ սնում այս բարիսիղն ու զգաստ ժողովուրդին մէջ կա՛յ եղեր բորենիներու վահմակ մը՝ որ իր պատպակը ունացեր է հայու արիւնին՝ ուրկէ

կը կարծէինք թէ այլեւս կաթիլ մը չունինք կորանցնելու, թշնամին ովկէոն մը լեցուց անոմ:

Բայց նիւ Եսրքի ահաւոր ոճիրը առաջինը չէ, բարձ՝ զեռ երէկ ինկան երեք գժրախտ հայեր, իրենց դալար կեռնքին մէջ, պանդուխտ ու հեռո՛ւ իրենց բնաշխարհին, կոյէններու հարուածին տոկ, ինչո՞ւ: Իրենց ազգը չէին մասներ անոնք. սիրել ու ապրիլ կ'ուղէին, ու... պայքարիլ ու քիչ մը. ոճիր էր. արեւուն լոյսը ո՛ւ չպիտի տեսնեն անոնք. մայր ունէին ու զաւակներ այ...

Ու հիմա, հայ ժողովուրդը սպանութեանց որս շարքին առջեւ ցասաւմնակոծ՝ կը հարցնէ ինքնիրեն սասակազին անձկութեամբ մը — միթէ պիտի չզցուի՞ երբեք եղեռնի այս գիւտյին, մահաստուեր, անիծակո՛ւռ օզակը:

Պէտք է որ գոցուի. ազգային փրկարդութեան ու նաև պատույին հարցն է ստիկու:

Հայ ժողովուրդը իր միահամուռ կամքին հրամայոզօր խստութեամբ պէտք է զնուէ ու պահանջէ բռնաշունչ՝ որ վերջապէս գոցուի... սազայէլի օզակը:

Հայ ժողովուրդը պէտք է յայտարարէ

միանգումընդմիշտ ու բարձրագոչ՝ թէ այլեւս չի կրնար հանդուրժել որ խողխողութն իր զաւակները՝ որոնք գուրզուրուիի մնացորդներն են այս ջարդակոտոր ու եղերաբախտ ազդին։ Հերիք թափուած արիւնը...

Հայութիւնը միաշունչ կը գոռոյ ոհան իր գարշանքը, զայրոյթը, ընդվզումը ըսպանութեանց այս ցատքուուկ համաճարտուին դէմ։ ու ան պիտի գոռոյ տակուին մինչեւ որ զզրդի ու թնդոյ Արարատը նոյնիսկ։

Քաղաքակիրթ ազգեր ընկերութիւններ կը կողմնն կենդանեաց պաշտպոնութեան համար։ ու ես կը սուկամ խորհելով որ վերջ ի վերջոյ այս ազգն ալ փորձուի, գուցէ, զայրացման ծայրագոյն նոպայի մը մէջ, նոր մնքնապաշտպանութիւն մը կազմակերպել, ու այս անգամ, աւանդ, իր ծոցին մէջ դարսնակալ կարծուծ թշնամիներուն դէմ։

Ա՛ն, պէտք չէ որ ըլլոյ տաիկա։ Եղբայրասպանութեան զարհուրելի կրկէս մը պիտի ըլլոյ տա, մեր արդէն այնքան խղճուի ու տառապակոծ Հայ Սփիւրքին մէջ։

Ուրեմն վրէժինդրական ո՛չ մէկ տըսրք պատուհասիչ և ո՛չ մէկ մէսթ։ Ժողովուրդի մը իրուսնքն է մռնչել, լու-

առանք արձակել, պոռթեալ, մյուրիիլ ու աղմկել նոյնիսկ, բոյց դաստորին անկ է պատճել, ու նուն երկնոյին արզուրութեան։ Ժողովուրդ մը երբ իր ձեռքով արգարութիւն ի զործ զնել ուզէ՝ անհնարէ որ չգուրի ծայրայեղութեանց մէջ, յուժգոյն քան չարիքը զոր երդուընցեր էր ջախջախել, Ամբոխը չի կրնար երբեք արդարազար իշխանութեանց տեղ զնել ինքզինքը՝ տառանց մեղանչելու Օրէնքին, այսինքն Երաւանքին դէմ։ Հնա՞ր է արդէն որ ինքնակոչ արգարանատոյց մը կարենայ արգար չլլու երբ վրէժը կ'որսայ իր մէջ, մինչ արգարութիւնը բանականութեան հանդարա լոյսին պէտք ունի միայն։ Սպանութիւն մը, նոյնիսկ վրիժառու, ոճիր մըն է միշտ։ Հնամանի՛ եղենագործներու։

Ահա հայ մեծ Պատրիարք մը, Երաւանազէմ, որ իր սրբազն եղբօրը սուզովը իր զանուն վրոյ վրած ու դառնակոծ՝ իր քըրիստոնէական հոգոյն խորը զօրութիւն կը զանէ տակաւին, պատուիրելու, պիտի ըսէի աղերսն լու լուրանառաջ, հանուր հայ երիտասարդութեան, որ այնքան սիրելի է իր հայրական սրտին։

— «Որդեակներս, լսեցէք ինձի, թափուած արինը պէտք չէ ընտ որ արիւն

կանչէ, զի արիւնը արիւն չի սրբեր եր-
բեք...»:

Այս, արիւնը արիւն չի սրբեր. խոր ու
գեղեցիկ ճշմարտութիւն։ Դրոշմենք զմայ-
լելի հայ հովուսպետի մը այս շնորհարենք
յորդորը, իբր պատգամ, մեր մաքերուն
մէջ։

Աստուածային Բանին արձագանդը կայ
անոր մէջ։

Կը պատմնն թէ եօթանսունի Քօմինին
միջոցին՝ Բարիզի Արքեպիսկոպոսը խոչ ի
ձեռին կը յառաջանար դէպի ապատամոզ-
ները, սիրոյ ու հաշուաթեան բարի խօսքը
ըսելու անոնց, երբ յանկարծ մոյորած զըն-
դակ մը գետին փռեց զինք դիտապատա։
Արքեպիսկոպոսը իր յետին շունչին մէջ կը
հծէրո. «Իցիւ թէ իմ արիւնս թափուած
վերջին արիւնը ըլլայ»։ Մազմենք, ողօ-
թենք որ հայ չարարասխատ մեծ Եպիսկոպո-
սին արիւնը թափուած վերջին արիւնը ըլ-
լայ։

«Ապագայ»

ՏԻԴՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

Արձագանք Մամլոյ

— Համազգային մեծ սուզին առ թիւ կը բերենք
մեր խորին ցաւակցութիւնը Աղջին բոլոր մարմիւ-
ներու. Ամերիկանայոց Առաջնորդի Տ. Ղեւոնդ Ար-
քապակ. Դուրեանի եղերական մաճուան համար,
դաշտունաճարուած հայ սրբապիղծ ծեռքերէն՝ Նիւ
Նորբի Ռ. Խաչ եկեղեցիին՝ Դեկտ. 24ին:

«Բազմավել»

— Ամբողջ զադութաճայութիւնը... ապրեցաւ
աննախորնթաց ջղազրդիու վիճակ մը Դեկտ. 24ին
սմիրին ստեղծած մթնոլորտին տակ:

— Ամերիկանայոց Առաջնորդ Ղեւոնդ Արքապակ.
Դուրեան ամրոցց զադութաճայութեան կողմէ հըս-
յակաւեցաւ իր Ազգային Նահասակ — զոհ հայրե-
նիրին:

«Ապազայ»

— Դոյժը զոր բերին հեռազիրներ եւ թերթեր,
սառեցուց արիւնը բարեպաշտ ժողովուրդին սրտին
մէջ: Այդ զոյժը ամպամուծ երկիրէն ինձող յան-
կարծական շանթի մը տպաւորութիւնը բրաւ ամէն
ճայռ վրայ:

«Պալշաննան Մամլուլ»

— Հանգուցեային սպանութեամբ, հայ ժողո-
վուրդը որ արգէն այնքան հալածուած էր դարերու
ընթացքին, ունեցաւ մարտիրոս մըն ալ:

«Journal du Caire»

— Մեր սուզը կրկնակ է. սուզ՝ պատճէջին վը-
րայ մեռնող բարձրաստիճան եկեղեցականին որ հայ
եկեղեցւոյ պարծանքներէն էր, իր հմտութեամբ եւ

Եկեղեցանուէր գործունէութեամբ. Եւ սուզ Հայ Ազգին իրրեւ քաղաքակիրթ ազգ վայելած համբաւին կորսուեան:

«Արեւելի»

— Տ. Ղեւնդ Արքեպիսկոպոսի սպանութիւնը տեղի ունեցաւ այնքան անօրինակ ու եղբրական պարագաներու տակ, որ ամբողջ հայութիւնը սարսցաւ:

— Իրրեւ խարան մը անպատճեռթեան այս ահաւոր Եւ սահման կցուցիչ սպանութիւնը պիտի տաղուի հայ ժողովուրդի հակատին վրայ:

«Պայման»

— Նա ճանչցուած էր իրրեւ Եկեղեցին բոլոր խնդիրներու մէջ չէզոք պահելու աշխատող անծ մը:

Daily Palestine Mail

— Ղեւնդ Եպիսկոպոս նահասակուեցաւ իր եկեղեցւոյ Եւ ազդին համար: New York Times

— Իր գործը Եւ Քրիստոսի համար իր վկայութիւնը չեն վերջացած: Ան որ սիրոյ այսրան մեծ ուժ մըն էր հիմա պիտի խօսի մեզի առաւել հզօրապէս բան երբեք: Վասնզի ծեր վրայ իշած հարուածը մարտիրոսի թագապահէր տուաւ անոր Եւ աեղ մը՝ յաւիսեանս օրննեալներուն դասին մէջ:

Պիտի Մէնինկ



Ցպարան «ՍԱՀԱԱԿ - ՄԵՍՈՒԹԻՎ» Գանիք:



ԳՐԱԱՐԺ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԻՆ

A —
79833

Վաճառման կեղրոնատեղի՝

Տպարան - Կազմատուն - Գրատուն

«ՍԱՀԱԿԱԿ - ՄԵՌՈՒՊ»

25, Շարժ Թևիֆիք, Քանիրէ

ԳԻՆ՝ 10 Եգ. Դհ. բռնի ծախով 12 Եց.դհ.

Printed in Egypt by

SAHAG - MESROB PRESS

25, SHARIA TEWFIK, CAIRO.